ՆԻՍԷՐՈ 1922

1884 ՅՈՒՆՎԱՐ 5 ԲԼՈՒՆՃԵԼՆՈՒՀ

ՍԼԷՊԻԶԻՆՃԻ ՍԼՈՒՆԷ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԶԵԱՐ

ՄԻՎԱՏՏԷ ԲՕԼԻՍԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԼԻՅԷ

ՎԷ ՍԱԻՐԷՅԻ ՃԱՄԻ ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Մէջհիսիէ 20 ղրուշտան

ՕԹԱՄՊՕԼ. ԻՉԻՒՆ

Պիր սէնէլիք . . . . . 200 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 105 »
Իւչ այլըգ . . . . . 55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՒՆ

Բօսթա իլէ իրսալ օլունաճագլար իչիւն

Պիր սէնէլիք . . . . . 240 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 125 »

40 ԲԱՐԱ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթըրը իչիւն

1 վէ 2 վէ Շիւնէի սահիֆէյէ . . 3 ղրշ.
Գիւնճիւ սահիֆէյէ . . . . . 2 »

ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրը սարրաֆիյէյէ այիտ իլանաթ.

2 վէ Շիւնճիւ սահիֆէլէրէ . . . 6 ղրշ.
Գիւնճիւ սահիֆէյէ . . . . . 4 »

Չիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այլը բազարլըգ օլուր։

Մէվտը նաֆիյա տայիր պէնտէր մէճմանէն գապուլ օլունաճագ վէ տէրմ օլունմայան էվրագ իատէ օլունմայաճագ տըր։

40 ԲԱՐԱ

Իտարէխանէսի, հէյէթը թահրիրիյէսի վէ մաթպասը, Օթամզօլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրո 20 խանէյէ տիր։ — Կապէթանըն ումուրը իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիֆէի մէվատտ հագգընտա Միւտիրի կապէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճաղը կիպի, քեաֆիֆէի մէքեաթիպլին տախի անրն նամընա կէօնտէրիլմէսի իգթիւրա իտէր։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Կէչէն բաղար կիւնիւ ինդիպատ իտէն մէճլիսը վիւքէլանրն Բում բաթրիգխանէսի մէսէլէսի հագգընտա սօն պիր գաբար վերմիշ օլսուլունա տաիր պիր շայիա զուհուր իթտիկինի Նէսրը. կազէթասը՝ սըհհէթինի թէէմին իթմէքսիզին իլան իտիյօր։

Եէնէ շայիսի մէղքիւրէյէ կէօրէ, պու գաբար խաքիրաի հաղրէթը Շէհրիյարէյէ արզ օլունարգտա, պու պապտէ պիր իրատէի Շահանէ չերէֆսուտուր իթմիշ տիր։

* *

Լ. Թ-ուէյնին տախի բիվայէթինէ կէօրէ, մէճլիսը խասսը վիւքէլա՝ բաթրիգը միւշարէլէյհին իթթիֆասընը գաթիէն գապուլ իթմէյէ, վէ մէսէլէի մաղիւմէնին թէսվիյէսի իչիւն Պապը Ալի իլէ միւզաքէրէ իթմէք իւզրէ բաթրիգ վէքիլի սըֆաթըյլա պիր բուհանի ինթիխապ իթմէյի բաթրիգխանէնին իքի հէյէթը իտարէսինէ թասվիյէ էյլէմէյէ գարար վերմիշ տիր։

* *

Տիւնքի Էյուբէտէ տախի օլ պապտէ պերվէճհը օգունմուշ տըր։

«Խապէր ալընտըղընա կէօրէ, հէյէթը վիւքէլա՝ Բում բաթրիգինին իթթիֆասընը իթթիֆագը արա իլէ գապուլ էյլէմիշ տիր։ Զաթը հաղրէթը բատիշահի՝ հէնուզ օլ պապտէ պէյանը էֆքեար պույուրմամըշլար տըր. անճագ Բում բաթրիգխանէսինէ վերիլմիշ օլան իմթիյազաթըն մուհաֆազասընը միւթէզամմին գարիպէն իրատէի Շահանէնին սուտուրինէ լինթիզար օլունույօր։»

* *

Էվվէլքի կիւնքի էնճիմէնը մախսուսը վիւքէլատա Մըսըր մէսէլէսինտէն պաշգա, իմթիյազաթը բուհանիյէ մէսէլէսի հագգընտա տախի ուզուն ուզատիյէ միւզաքէրէթ ճէրէեան էյլէտիյի մէսմուլ տըր։

—

Գահիրէտէն չէքիլէն պիր թէլէկրաֆտա հավատսաթը աթիյէ կէօրիւլմիշ տիր.

«Զէպէյը բաշանրն թահթը գօմանտասընտա օլարագ Սուտանա Սըրապ ասաքիրի սէվգինտէն սարֆը նազար օլունմուշ տըր։

«Բիվայէթ օլունտըղընա կէօրէ, Պէյգըը բաշա Գահիրէյէ չաղրըլաճագ տըր։

«Սուտանրն թախլիյէսի իչիւն իթթիխազ օլունաճագ թէտապիր հագգընտա իճրաի միւզաքէրաթ իչիւն վուտ բաշանրն թահթը բիյասէթինտէ պիր գօմիսիոն թէշքիլ օլունաճագ տըր։ Մէհֆիլը ըէսմիյէտէ զանն օլունտըղընա կէօրէ, Սուտանրն ուզագ էյալէթլէրինին քեամիլէն թախլիյէսի պիր սէնէտէ անճագ պաշա չըգապալըճէք տիր։»

—

Լոնտրասընդան յունվար 10 թարիխիյէ եազըլըն պիր թէլէկրաֆա կէօրէ, Եօգուրքի Մըսըրտա խարթում, Տոնկօլա վէ Պերպէր իլէ օլան թէլէկրաֆ խաթլարը գաթ օլունմուշ տըր։ Զանն օլընտըղընա կէօրէ, Գապապիշ գապիլէսի մէղքիւր թէլէկրաֆ թէլինի քեսմիշ տիր։

Գահիրէտէն Տէյլ Նէուզէ չէքիլէն պիր թէլէկրաֆի՝ Հապէշիլէրին Մըսըրլըլարա թէլէֆաթը քիւլլիյէ վէրաիրմիյէտէն սօնրա Բէրլինք իսթիհքեամաթընը տա զապթ իթտիքլէրինէ տաիր զուհուր իտէն պիր շայիայը իշար ութէպլիզ իթմիշ տիր։

Պէրպէրտէ զուհուր իտուպ պա թէլէկրաֆ խարթումտան թայշա խապէր վէրիլէն պիր շայիայէ կէօրէ, Պէրպէրտէն սեվգ օլունան պիր գօլ Մըսըր ասքէրի 64 քիշի թէլէֆաթ վերմիյէտէն սօնրա, ճէզիրէ նամ մէվգիէ իմնատա կիթմէյէ մուվաֆֆագ օլմուշ իմիշ։

—

Պէրլինտէն թայշա եազըլըրընա կէօրէ, Սուտան իսեանը ճիհէթինճէ Թիւրքիա՝ չիմտիլիք Ալրապիսթանրն շարգ վէ զարպ սէվահիլինտէքի առաքիրը մուհաֆըզայը արթըրմագտան պաշգա պիր չէյ եաբմայաճագ տըր։

—

Էյիբիտէն կոնէրին պէյանընա կէօրէ, Մըսըրը իշղալ իտէն ինկիլիզ օրտուսը զապթթանը՝ իճրաի խըրմէթտէն պաշգա վագըթտա գըրըճ թագընմամալարը, վէ գըշլա խարիճինտէ պաշըպօզուգ էլպիսէսի կիյմէթլէրի հագգընտա էմր ալմըշլար տըր։

—

Տիւնքի Նիւսխէմիզտէ Ֆոբտան նագլէն Բէժի հագգընտա խայրսըզ պիր շայիա զուհուր իթտիկինի հէր նէ գատար եազմըշ իսէք տէ, պէօյլէ պիր հավատին ալ ու էսասը օլմատըղընը մուախխարէն մաէլմէճունիյէ թահգիգ էյլէմիշիզ տիր։

—

Պէլճիգա սէֆարէթի թարաֆընտան ախիրէն Պապը Ալիյէ պիր նօթա իրսալ օլունարագ, թիճարէթ ահտնամէլէրինին ալաֆրյունիս 4է գատար թէմտիտի հագգընտա կէչէնտէ Պապը Ալիտէն վուգու պուլան թէքլիֆին գապուլ օլնամայաճաղը պէյան գըլընմըշ տըր։

—

Իքի իլ սէնէտէն պէրու Մ. Մ. Զէրվաթի պիրատէրլէրլէ Մ. Ֆաչէանրն՝ «Լինտիգաթէօր Օթօման» նամըյլա ըէհպերը թիճարէթ օլմագ իւզրէ, մէմլէքէթիմիզտէ Ֆրանսըզճա պիր մուֆասսալ սալնամէ նէշր իթմէքտէ օլսրգլարը մալիւմ տիր։

Պու տէֆա մումմիլէյհիւմին վէրտիքլէրի մալիւմաթա կէօրէ, Տույունը Ումումիյէի Օսմանիյէ իտարէսի՝ 1884 սէնէսի իչիւն նէշր օլունաճագ եէնի Լինտիգաթէօր Օթօմանրն պէհէր իլան սահիֆէսինէ իքիշէր բարալըգ բուլ եաբըշըրըլմասընը թալեպ իթմիշ օլսրգընտան, էսէրը մէղքիւր ասհապը՝ պու պապտէ իտարէի միւշարէլէյհա ալեյհինտէ Ինկիլիզ գօնսօլաթօսընա շիքայէթ վէ բրօթէսթօ իթմիշէր տիր։

ՏՊԱԽԻԼԻՅԼ

Էվվէլքի կիւն Ֆրանսա սէֆիրի Մարքի տը Նօայլ Պապը Ալիյէ կիտէրէք, Սատրազամ վէ Խարիճիյէ նազիրը բաշալար հազարաթըյլա միւլագաթ իթմիշ տիր։

—Բուսիա սէֆիրի Մ. Նէլիտօֆ էվվէլքի կիւն Մապէյնէ ագիմէթլէ հուզուրը հաղրէթը Շահանէյէ չըգմըշ վէ Զէյմէ ագիթ զէտէկեանը իչիւն քիւչատ օլունան Պաղարա Բուսիա իմբէրաթօրիցասը թարաֆընտան կէօնտէրիլմիշ օլան էչեանէֆիսէյի տախի կէօսթէրիլէն արզուի Շահանէ մուճիպինճէ հուզուրը հաղրէթը Բատիշահիյէ թագտիմ իթմիշտիր։ Էչեանի մէղքիւրէնին պիր մըդատը թարաֆը զիչէրեֆը Բատիշահտէն իչթիրա պույրուլմուշտուր։

—Ումումի մէհքեմէսի ատլիյէ վեզնէլէրինին հիսապլարը բույէթ օլունմագ իւզրէ պա էմրը ալի մէղքիւր վէկնէլէրին մէօհրլէնտիյինի վ-էֆ եազըյոր։

—Իտիտիլտիյինէ կէօրէ, Պէյօղլունտա Եէնի չէհիր ճիվարընտա իքի քիհնէ ախչապ խանէ՝ ախիրէն եազան վէ էյան խըզընը ալամայան եազմուրլարտան տահա զիյատէ խարապլաշըպ, տիւն կէճէ եըգբմըշլար իսէ տէ, կիւն էվվէլկի պօչալտըմըշ օլսրգլարընտան, նուֆուս վէ էչեանա զայեաթ օլմամըշ տըր։

—Դօլերա հասէպիյէ Մըսըրտան վէ մահալը սահրէտէն կէլմէքտէ օլան սէֆինին՝ չիմտիյէ գատար Զանագ-Գալէտէ թէհաֆֆուզ գարանթինասը պէքլէմէք մէճպուրիյէթինտէ պուլունուրլար իքէն, մահալը մէղքիւրէտէն կէլիպ տէ Բուսիա լիմանլարընա կիտէճէք օլան սէֆինին պատէղին Զանագ Գալէտէ գարանթինա պէքլէմէյիպ, պէրապէրլէրինտէ 2 սըհհիյէ մէմուրը ալարագ Բուսիա լիմանլարընա կիթմէլերի, վէ ֆագաթ էնանի բահտէ մէմալիքը Օսմանիյէնին հիչ պիր թարաֆընտա թէվագգուֆ իթմէմէլերի Սըհհիյէ իտարէսինճէ թահթը գարարա ալընմիշ, վէ լաքին Բուսիա լիմանլարընա կիթմէյէճէք օլան սէֆինին մութլագա Զանագ Գալէտէ թէհաֆֆուզ գարանթինասը պէքլէմէլերի ուսուլը եինէ իպգա օլունմուշ տըր։

—

Գայսէրիյէլի Նագաշճեան բիֆաթլու Միհրան էֆէնտիյէ բիւթպէի սալիսէ թէվճիհ վէ իհսան պույրուլտըղը թէվճիհաթ բուսուլասընտա քէմալը մէմնունիյէթլէ օգունմուշ տըր։

Էֆէնտիի մումմիլէյհինին միւտտէթը մէտիտէտէն պէրու ալէմը մաթպուաթա վէ ալել խուսուս նէֆասէթը թապաաթա իթտիկի խըտմէթլէր մալիւմ վէ միսէլլէմ օլտուղունտան, թաթվիլը մէտհ ու սէնայա հաճէթ կէօրիւլմէյիպ, եալընըզ շունը արզ իտէրիզ քի, բայթախթը Սալթանաթտա մաթպաաճըլըգտա պիրինճիլիք չերէֆինի գազանան պէօյլէ պիր զաթըն պու սուրէթլէ նալը իլթիֆաթը ճիհանտերէճաթը հաղրէթը Բատիշահի պույրուլըշը՝ պիզի թէքրար ալէթթէքբար արզը թէչէքքիր վէ մահզուզիյէթէ մէճպուր իթմէքտէ տիր։

Իչիթտիկիմիզ սահիհ իսէ, մումմիլէյհ՝ պաշգաճա պիր լութֆը ալիի ճէնապը Շէհրիյարի օլարագ թիյէի Սէնիյէյէ տախի մազհար օլմուշ տըր։

—

Մաէթթէսսուֆ խթիխպար օլունտըղընա կէօրէ, միլլէթիմիզ թրպպպասընտան վէ մէքթէպը Թրպպիյէյ Շահանէտէն նէյէթ իտէն տօղթօր Ինդրանիկ Թերդեան էֆէնտիյին հէճիրէսի Անանիկ Թերդեան՝ 13 չաղընտա օլտըղը հալտէ, տիւչար օլտըղը հիւմմա խոսթալըղընտան միւթէսսիրէն կէչէն բաղար կիւնիւ վէֆաթ իլէմիշ վէ պիլճիւմէ ագրասա ու թէեալլիւգաթընը տիւչարը եաս ումմաթէմ իթմիշ տիր։

Միւթէվէֆիյէի մումմիլէյհա՝ խասքէօյտէ Ներսէսեան մէքթէպի չակիրտանընըն իլէրի կէլէնլերինտէն վէ զէքեա ու ֆէթանէթլէ մութթասըֆէ օլուպ, չու քիչիւք չաղտա թէրքը հայաթ իթմէսի էպէվէյնինի նէ տէրէճէ տիւչարը եէէս իթմիշ իսէ անլեր հագգընտա ճէնապը Հագգն թէսէլլիի սամիտանիսի տախի օլ նիսպէթտէ օլմասընը խթիրհամ իտէրիզ։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ամանս Հավաս էյանսինէսը Բարսելոնան մանդատընը Բէպլէն օլանան Շէլէկրաֆլար տըր.

Բարիզ 16 յունվար

Հիւքիւմէթ՝ Հիւէ ինչ գալէսինի տահիմի պիր սուրէթտէ զապթ ու իշղալ իթմէկէ գարար վերմիշ տիր։

Օսմանը սէֆարէթխանէսի իքինճի քեաթիպի Շերիֆ պէյէ Լէյլէն ֆ'Օռէս Նիշանընընը շըվալիէլիք բիւթպէսի իթա օլունմուշ տըր։

Ամանս Բիւթէրն Էյէնս Մ. Ինկլէնտը Բարսելոնան մանդատընը Բէպլէն օլանան Շէլէկրաֆլար տըր։

Պէրլին 16 յունվար

Բէթթէրսպուրկտան կէլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, շէհրը մէղքիւրտէ պու քէրրէ երինէ 17 քիշի թէվգիֆ օլունմուշ տըր։

Թէէմին օլունտուղունա կէօրէ, մէրգուման թէվգիֆ օլունան էշխասըն միրալայ Սուտեյքինին գաթլինտէ կիմմէտխալ օլտըգլարընա շիւսկէ օլունմուշ տըր։

Պէրլին 16 յունվար

Պու կիւնքի Կոնէր Նոթծալընը պէյանընա կէօրէ, Բուսիա հիւքիւմէթի պու քէրրէ Ալէքսանեա հիւքիւմէթինէ պիր նօթա կէօնտէրէրէք, պիր վագըթտան պէրու հուտուտտա սիւվարի ալայլարը ճէմ օլունմասը հագգընտա իյզահաթը մաթլուպէ վէ թէէմինիյէ իթա էյէմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Տիւնքի կիւն կաղէթամըզ նէշր օլունարգտան սօնրա սաաթ 9 բատտէլէրինտէ բաթրիգ Ամեն. Տ. Ներսէս Սրբազան հաղրէթլէրի թարաֆընտան մաթպաամըզա պիր զաթ կէլիպ, բաթրիգը միւշարէլէյհ հաղրէթլէրինին՝ նամիզաճլըզը հասէպիյէ Ս. Ծնունդ կիւնլէրինտէ թէպրիք իչիւն քիմսէյի գապուլ իտէմէյէճէկինի, վէ օհալտէ քիմսէնին իխթիյարը զահմէթ իթմէյերէք թա խասքէօյէ գատար կիթմէմէլերինի կաղէթամըզ վասէթասըյլա իլան իթմէմիզի թավսիյէ իթմիշ տիր։

—

Տիւնքի Բաղ. Ժողով Դալաթատա իճթիմաէ տավէթ օլունմուշ իտի իսէ տէ, հավանրն միւսաատէսիզլիկինտէն նաչի անճագ պիր դաչ ազասը տավէթը մէղքիւրէյէ իճապէթ իտէպիմիշ օլտուղընտան, նիզամը պիր իճթիմա ագտ օլունմամըշ տըր։

Իմթիյազաթը բուհանիյէ մէսէլէսինտէն տօղայը Եկեղեց. Համագ. Ժողով Թարաֆընտան թանզիմ օլունան վէ Բաթրիգ Ամեն. Տ. Ներսէս Սրբազան հաղրէթլէրի Թարաֆընտան իսղա վէ թէմմիր իտիլէն թագրիր՝ իճթիմաը մէղքիւրտէ գրաաթ օլունուպ, Բաթրիգ վէքիլի Բուսճուգլեան Գեր. Տ. Գէորգ Ս. վարդապետ թէսլիմ օլունմուշ տըր։

Վէքիլը մումմիլէյհ՝ պու կիւն Դարու քեահեասը Ֆրէնկեան Աբրահամ էֆէնտի իլէ պէրապէր թագրիրը մէղքիւրը Պապը Ալիյէ կէօթիւրէճէք տիր։

* *

Տիւնքի Բաղ. Ժողով՝ Մայր եկեղեցի Թաղ. խորհուրդընրն Ազգ. վարչութիւն Ռուսչուքի գապուլ իլէ քէնտի մէմուրիյէթինտէ տէվամ իթմէյէ գարար վերմիշ օլտուղընը Բաթրիգ վէքիլի Գեր. Բուսճուգլեան Հայրտան խապէր ալտրգտա, մէղքիւր Բուսչուքի կազէթալար վասէթասըյլա նէշրինէ գարար վերմիշ տիր։

* *

Մէճլիսը մէղքիւր՝ Տէրսաատէթտէն իզմիրէ պիր հիւքիւմէթ մէմուրը կիտիպ խատ պէ խատ մուխթար վէ մուխթար մէճլիսի նասպ իթմէյէ թէչէպպիւս իթտիկինի իզմիր Գաւառ. վարչութիւնընրն պիր մէքթուպընտան խապէր ալմըշ օլմաղլա, Ս. Ծնունդ եօրթուլարը կէչէնէ վէ Ազգ. վարչութիւնրն տա պու պապտէ այրգ վէ մուվազզահ պիր էմր վերմէկէ վագթի օլանա գատար շիմտիլիք հիչ պիր թէչէպպիւստէ պուլունմամասընը մէղքիւր Գաւառ. ժողովա պա թէլէկրաֆ իչար իթմէյէ գարար վերմիշտիր։

* *

Բաղ. ժողովն տավէթի մուճիպինճէ տիւն Միլլէթ մէճլիսի ումումիսի Ատեենապետի Ղազարոսեան Քրիստոստուր էֆէնտի իլէ Ռուսչուք. խորհուրդ ազալարընտան Թ. Գուրգէն վէ Ռ. Պէրպէրեան էֆէնտիլէր կէլմիշլէր իսէ տէ, Բաղ. ժողովն Նիզամը տարէսինտէ էքսէրիյէթի պուլունմատըղընտան, մէճլիսէ տուխուլիթմէմիշլէր տիր։

—

Խրիսթիյան Թէրքէսինէ հիւքիւմէթը շէրիյէնին միւտախէլէսի, վէ քիլիսէ ֆէրմանլարընը իթասը, վէ պունա միւմասիլ պազը մէվատտը միւզաքէրէսի զըմնընտա էրմէնի Գաթօլիք բաթրիկի բիւթպէթլու Ազարեան էֆէնտի հաղրէթլէրինին պիր գաչ քէրրէ Ալիյէ վէ Մէզահիպ նազրը բաշա հաղրէթլէրինին գօնաղընա պիլազիմ, խայլըճա միւլագաթ իթմիշ օլտուղու իչիւն։

—

Ս. Էջմիածին Լուսարարապետի օրուպ Սինոդ ազասընտան պուլունան Տ. Գայուստեան Գեր. Տ. Երեմիա Սրբազան՝ մէրհում Գէորգ Դ. Կաթողիկոսըն հէնճիրեսի էֆիտիկ հանրմա պիր մէքթուպ եազարագ, մէրհումը միւշարէլէյհին իրթիհալինտէն սօնրա անրն էչեասըյլա վէհարանրն էչեա վէ սարէսինի քիմլէր նա՞սըլ ախպ ու զապթ իթմիշ տըրգլարընը պիր մէքթուպը ժամսուալա քէնտիսինէ պիլտիրմէսինի ըէճա վէ թալեպ իթմիշ տիր։

—

Մեծապատիւ Տէր,

Գում-Գապուի դրսի աղջկանց Ս. Վասվառեան վարժարանի ձեռագործաց վիճակահանութիւնը, որ պիտի կատարուէր ներկայ ամսոյս 8ին կիրակի օր, Ս. Ծընընդեան տօնի առթիւ յետաձգել հարկ լինելով, նոյն վիճակահանութիւնը անպատճառ պիտի տեղի ունենայ դարձեալ ներկայ ամսոյս 22ին կիրակի օրը ի ժամ 6—7ը նոյնվարժարանին մէջ։

Կը խնդրուի, Տէր, որ հաճիք զայս հրատարակել ի գիտութիւն ամենազին վճարող ուսումնասէր ազգայնոց։

Մնամք խորին յարգանաք
ի դիմաց Հոգաբարձութեան
Ատենապետ
Թ. Մ. Մելիքեան

4 յունվար 1884
ի Թաղ. Խորհրդարան
ի դուրս Գում-Գաբու

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆ

Կրթարանիս պարապմունքը կը լրանան յառաջիկայ երկուշաբթի օր, 9 յունվար, և դասախօսութիւնք կը սկսին նոյն օր, կէս օրէն յետոյ։ Ուսանողք պարտին որոշեալ օրն մինչև ցկէս օր, անհրաժեշտ դառնալ ի վարժարան։

Հիմնադիր-Տնօրէն
Թ. Գէորգեան

4/16 յունվար 1884
Յօրթաքէօյ

ՐԱՍԱՏԻԱՆԷԻ ԱՄԻՐԷ

Մուհտալա հավանը ահվալէ

5/17 յունվար

	Մր.	Տ.
Կիւնէշին տօրմասը	1	52
Էշլէն	6	57
Այլն սոն բուպը բուսի յունվ.	8	
Գու սապահ սաաթ 5,19սա		
Միզան իլ հավա(պարօմէթր)	766,1	
Միզան իլ հարաբէ (թէրմոմէթր)	2,2	
Եիւզտէ օլան տէրէճէի բուլութէթ	94	
Բիւզկեարըն խթիգամէթի՝ Շըմալ սաքին		

Մ. Ժ. Տ. Ծանէթթօ՝ միւխթէլիֆ հիւքիւմէթլէրին էսհամարընը սաթըն ալըգ ֆիրուխթ իթտիկինի բաղպէթլու միշթէրիլէրինին մալիւմու օլմագ իւզրէ իլան իտէր։

Փետրուար 1 տէ Պուքրէշ շէհրինին բիյանգօսը քէշիտէ օլունաճագ տըր։ Պու բիյանգօնուն պիր տէֆալրգ բրօմէս պիլէթի՝ մէղքիւր մաղազատա 20 ղուրուշա սաթըլըր։

Եինէ փետրուար 1 տէ Բուսէլի տէմիր եօլու բիյանգօսը քէշիտէ օլունաճագ տըր։ Պունուն տա պիր տէֆալրգ իչիւն թէքմիլ պիլէթի 15 ղուրուշա սաթըլըր։

Պունտան մաատա մէղքիւր մաղազատա Բուսէլի տէմիր եօլ բիյանգօսունրն զիքր օլունան քէշիտէսի իչիւն չերեք պիլէթ տախի ֆիրուխթ օլունուր, վէ ֆիյաթը 5 ղուրուշ տըր։

Իչպու պիլէթլէրտէն սաթըն ալմագ խաթէյէնէր, Գալաթատա Գումիսիոն խանընտա 18 նումէրօլու Մ. Ժ. Տ. Ծանէթթօնուն մաղազասընա միւրաճաա էյլէմէլէ տիրլէր։

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

1883

Ա.

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Մարդ երբ միանգամ 1883ի տարեմտի և տարեւջի ժամանակներն ուրոյն ուրոյն իւր աչքի առջև բերէ, պիտի զարմանայ և պիտի ապշի և տխրութեամբ պիտի համակի այն նորանշան և նորատեսիլ երեւութից վրայ՝ որք 1883 ամանորի սիրդէն ցվերջ տեղի ունեցան ազգային կենաց շրջանակին մէջ։

1883ի տարեմտի սեմից վրայէն մարդ բաւական է որ միանգամ դիտէ այն սխրալի տեսարանն՝ որ Ամեն. Տ. Ներսէս Ա. Պատրիարք Հօր ի պատրիարքական աթոռ իւր վերադարձմամբն ազգն համբրէն վայելեց յայնժամ, որպիսի բարձրագոյն ակնկալութիւններ, որպիսի՛ խանդավառ յոյսեր և կաթոգին փափագներ կը տածէր իւրաքանչիւր Հայ իւր սրտին մէջ, և կը կարծէր իւր առջևը բացուիլ գործունէութեան նորանոր ասպարէզներ, սակայն այդքան ակնկալութիւններ ու յոյսեր՝ իղձեր ու փափաքներ ոչ թէ միայն չիրականացան, այլև որ ցաւալեաց ցաւալին է, այդքան յոյսերով և փափաքներով օրորուած և ցնծութեամբ և ուրախութեամբ ողջունուած 1883ը այսօր կը սահի կերթայ, թողլով իւրաքանչիւր Հայու սրտին մէջ ամայութիւն մը, պարապութիւն մը միայն, կամ որ ճիշդն է՝ յուսահատութիւն մը միայն։

Ազգային պատմական կենաց մէջ դուն ուրեք տեսնուած են այսքան նորանշան երեւոյթներ, որոց վրայ կարժէ խորհրդածել նոցա կողմէն՝ որք մեր ազգային կեանքը սերտելու, ազգին բաղդը վարելու և Հայ ժողովրդեան պիտոյքը գոհացնելու կոչումն և պաշտօնն ունին։ Սակայն մեք որովհետև չունիմք ոչ այնքան մեծ իմաստութիւն անցեալ դիպաց և իրաց խորերը քննելու, և ոչ այնքան մեծ պաշտօն մեր ազգային բաղդն ու կեանքը վարելու և ուղղելու համար, ուստի կանցնիմք միայն հարեւանցի ակնարկ մը ձգելու այն անցից վրայ՝ որք մեր ազգին մէջ տեղի ունեցան 1883ի ամաշրջանին մէջ, առանց ի խորս անցից մտնելու և քննադատութեամբք պարապելու՝ ինչպէս ի վերև զրուցեցինք արդէն։

Ինչպէս կը յիշեն մեր ընթերցողք, 1882ի ամաշրջանը 1883ի աւանդ թողուց ազգային կարեւորագոյն շատ մը խնդիրներ, որք պիտի լուծուէին հետզհետէ Ազգային Վարչութեան կողմէն։

Ահաւասիկ այդ խնդրոց ցանկը.

1. Էջմիածնի կաթողիկոսական,
2. Սսոյ »
3. Երուսաղէմայ վանուց պարտուց բարձման,
4. Կեդր. վարժարանի մը բացման,
5. Պատրիարքարանի վերանորոգութեան և անտեսական մատակարարութեան,
6. Ազգ. ընդհանուր կրթական Մրագրի մը յօրինման,
7. 13 եպիսկոպոսաց Ուղերձին նկատառութեան և գործադրութեան,
8. Առաջնորդաց վերադարձի,
9. Եգիպտոսի հաշուական,
10. Վարչական դրութեան նորոգ կազմակերպութեան և թաղ. մատակարարութեան խնդիրք։

Այս տասն ընդհանրական երեւոյթ ունեցող խնդիրներէն զատ՝ կարնաև Առաջնորդարանաց սահմաններն ու իրաւասութիւնները ճշդելու կարևոր խնդիրն ալ, ինչպէս կային ուրիշ շատ մը դաւառային, թաղային, կտակային և մասնաւոր խնդիրներ ալ, որոց ոմանք այս անցեալ ամաշրջանին մէջ լուծուեցան և ոմանք դեռ ցարդ անլոյծ կ'մնան։

Այժմ կ'մնայ մեզ հետզհետէ խօսիլ թէ ի վերև յիշատակեալ խնդիրներէն ո՞յք ոմանք լուծուած են, կամ եթէ չեն լուծուած բոլորովին, այժմ ի՞նչ վիճակի մէջ են։

1. Էջմիածնի կաթողիկոսական խնդիրն, ինչպէս կ'յիշեն ընթերցողք, Ազգ. ժողովոյ մէջ վիճաբանութեանց բաւական մեծ նիւթ եղաւ անցեալ տարի։ Կաթողիկոսական ընտրութեան եղանակը, որ ամբողջ ազգին կարի լուրջ և խորին ուշադրութեանն պահ մը խիստ մեծ առարկայ եղաւ, հուսկ ուրեմն լուծուեցաւ և ընդունուեցաւ գարձեալ 1866ի ընտրական եղանակը, որով ընտրուած էր հոգելոյս Դէորդ Դ. Կաթողիկոս, և որոյ յիշատակն միշտ օրհնեալ եղիցի։ —իսկ կաթողիկոսական կանոնական Մրագիրն, որ կը գծէ ամենայն Հայոց Հայրապետի իշխանութեան ու իրաւասութեան և վարչական արտօնութեանց եղանակները, յետ Ազգ. ժողովոյ կողմէն միանգամ նկատառութեան, յղուեցաւ եկեղեցական Համագումար ժողովոյ, որ միանգամ ընթերցմամբ ընդունեց զայն և վերադարձուց զայն դարձեալ առ նոյն Ազգ. ժողովոյ, որ զայն հարկաւ պիտի վաւերէ ի մօտոյ և մատուցանէ առ որ անկ է։ Ուրեմն Էջմիածնի կաթողիկոսական Ընտրութիւնն ու այս կանոնական Մրագիր պիտի մնան այս 1883 ամանորի համար իբրև նուիրական աւանդ և զրաղելի նիւթ և կարդադրելի խնդիր Ազգ. ժողովոյ կողմէն։

2. Սսոյ կաթողիկոսական խնդիրն ևս այժմ եկեղեց. Համագումար ժողովոյ ատեանը թէև եղած, սակայն ինչպէս ժամանակէ մը ի վեր մեր մէջ սովորութիւն եղած է, յանձնուած է այժմ յանձնաժողովոյ մը, որ պիտի ուսումնասիրէ զայն և տեղեկագրէ առ նոյն եկեղեց. ժողով, և ապա լուծուի վերջապէս, եթէ անակնկալ պարագայք արգելք չհանեն։

3. Երուսաղէմի պարտուց բարձման մասին ոչ նուազ աշխատութիւն տեսնուեցաւ հերու Ազգ. Վարչութեան կողմէն։ Առ հարկի ամենայն անյաղող պարագայից՝ Ազգ. Վարչութիւնը դիմեց մինչև անգամ առ Բ. Դուռն, որպէս զի գէթ չնորհ ընէ երեքական զրչի յաւելումմը ընելու այն զինուորական տրոց վրայ, զոր արքունի գանձուն կը վճարէ ամեն Հայ անհատ, և այդ յաւելեալ և գանձեալ գումարը յատկանայ ի բարձումն պարտուց Ս. Երուսաղէմի։ Թոռոյն Ազգ. Վարչութեան Բ. Դուռն ըրած այս դիմումն թէև մեծ աղմուկ հանեց Ազգ. ժողովոյ մէջ, սակայն վարչութեան Ատենապետ պէյին տուած գոհացուցիչ բացատրութեանց վրայ, կը քերը հանդարտեցան, և ի վերջ կոյս այս 1883 ամաշրջանի՝ նոյն իսկ Ազգ. ժողովոյ կողմէն յանձնախումբ մը ալ կարգուեցաւ, պաշտօն տալով նմա որ մինչև մէկ ամիս պարտուց բարձման համար նոր միջոցներ խորհի, գտնէ և բերէ առ Ազգ. ժողովն ի վաւերացումն։

Այս յանձնախումբն ևս Ազգ. վարչութեան Բաղ. ժողովոյ եւ Երուսաղէմի պարտուց բարձման համար չորս տարիէ ի վեր կարգեալ Լիազօր յանձնաժողովոյ հետ միանալով և խորհրդակցելով՝ կը զբաղի դեռ։

4. Կեդր. վարժարանի մը բացման համար թէև Ուսումն. խորհրդոյ կողմէն հարկ եղած մի Մրագիրը խմբագրուելով՝ մատուցուեցաւ առ Ազգ. վարչութիւնն, սակայն անգործադրելի մնաց այն, ասն զի Ցնտես. խորհուրդն, ում յղուած էր ինկատառութիւն, չուզեց այն կեդր. վարժարանի գոյութեան ու յարատեւութեան մասին դրամական ապահով միջոցներ գտնել ու ցոյց տալ, և այսպէս այդ Մրբադիրն ևս գնաց մնաց պատրիարքարանի այն դարակաց մէջ, ուր այդպիսի ծրագիրք փոշոտելու բաղդին միայն կարժանանան և ոչ ուրիշ բանի։

5. Պատրիարքարանի վերանորոգութեան և անտեսական մատակարարութեան խնդիրն ալ ոչինչ գոհացուցիչ եղք ունեցաւ, վասն զի այն մեծատունք, որք Ամեն. Տ. Ներսէս Ա. Պատրիարք Հօր փառաւոր վերադարձէն չըլացեալ՝ տնմիջապէս բաւական մեծ գումարներ ստորագրած էին, չուղեցին յետոյ զայնս վճարելու, որով միանգամ ևս հաստատուեցաւ թէ այս ազգին մէջ ամենայն մեծամեծ ձեռնարկութիւնք ոչ թէ մեծատուն դասուն առանձին ձեռներիցութեամբը կը յաջողուին, այլ ժողովրդեան իւրաքանչիւր դասակարգի ամբողջական մտանակցութեամբն ու գործունէութեամբն։

6. Ազգային ընդհանուր կրթական Մրագրի մը յօրինման համար ևս թէև Ուսումն. խորհրդոյ կողմէն միջոցներ ձեռք առնուեցան, սակայն ոչինչ յաջողելք ունեցան այդ ձեռնարկութիւնք, եւ Ազգն այսօր չունի կրթական մի ընդհանուր Մրագիր, որով վարէ իւր դպրոցներն ու վարժարանները, և լուսաւորէ ազգային մանկտոյն միտքն ու հոգին և հրահանգելով նոցա սիրտը առաջնորդէ ի բարին, յօգտակարն և ի ճշմարիտն։

7—8. Եպիսկոպոսաց Ուղերձն Պատրիարքարանի մէջ, և առաջնորդաց վերադարձի համար եղած թղթերն ալ դեռ կը մնան Բ. Դրան մէջ իրենց սովորական վիճակին մէջ։

9. Եգիպտոսի հաշուական խնդիրն ևս իր նորանոր երեւոյթներով քիչ մտահոգութիւն չը պատճառեց ամեն նոցա, որք այս տարաբաղդ ազգին թշուառութեան վրայ մտմտքոց սիրտ ունին։ Աղանեան Յոհան փաշայի պատուիրակութեան տխրղոսով մը Եգիպտական ազգային խնդրոց միջամտելէն թէև բաւական արդիւնք կսպասուէր, սակայն մինչև ցարդ իրաց վիճակը հակառակը ցոյց տուած է։ Իսկ՝ թէ այս խնդիրն ևս ընդհուպ կարգադրուէր, և Ազգ. Վարչութեան սեղանէն վերնար այս տաղտկալի և ամօթալի խնդիրը։

10. Վարչական դրութեան կազմակերպութեան խնդիրն Ազգ. ժողովոյ կողմէն կարգեալ յանձնաժողովոյ մը յանձնուած կը մընայ դեռ։ Իսկ Թաղ. մատակարարութեան խնդիրն ևս նոյն ժողովոյ խնդրոց կարգին մէջ կը գտնուի։

Ահա այս վիճակին մէջ կ'գտնուին այն տասնի չափ ընդհանրական երեւոյթ ունեցող ազգային կարևոր խնդիրներն, որք 1882էն 1883ի աւանդ մնացին, եւ որք այժմ 1883էն կ'մնան աւանդ 1884ի։

Իսկ Առաջնորդարանաց սահմաններն ու իրաւասութիւնները ճշդելու խնդիրն ալ Ազգ. վարչութեան կողմէն յանձնուած է յանձնաժողովոյ մը, դարձեալ յանձնաժողով (1), որ պիտի տեղեկագրէ այս մասին, և մի ծրագիր ևս պիտի հեղինակէ, յետ ընդարձակ տեղեկութիւններ քաղելու և խորհրդածութիւններ լսելու այլևայլ տեղերէ և այլևայլ հմուտ ու փորձ անձերէ։

(Շարունակելի)

ՀԱԼԸ ՀԱՁԸՐ

ՄԸՍԸՐ

Մըսըրտան վարիտ օլան սան խապէրլեր էհէմմիյէթտէն խալի տեյիլ տիրլէր։

Սուտան վագալարը, վիւքէլտի սապրգը մէվգրսընը թէմէլինտէն սարսմրշ, վէ պագասընը բէք միշքիլլեշտիրմիշէր իսկ։

Ինկիլթէրրա տէվլէթինին Սուտան սէֆէրինէ գարշը պուլունմուշ օլտուղու մալիւմ տիւր։ Լօրտ Տիւֆրին հայրէթլէրի տախ. Մըսըրդն տախիլի իտարէսինէ միւնթազամ պիր էսաս վազ իյլէմէք մէմուրիյէթի իլէ Մըսըրտա պուլունտուղու զէման, խրտիվ հայրէթլէրինին հիւքիւմէթինի, էօյլէ պիր մասրաֆը վէ նէթիճէսի նամալիւմ սէֆէրտէն կէրի տուրտուրթմագ իչիւն, թէքմիլ նուֆուզ ու թէէսսիրինի մէվգէյի իճրայէ վազ իյլէմիշ, ֆագաթ սէօզիւնիւ տիրնէթտիրէմէմիշ իտի։

Վագա Մըսըր հիւքիւմէթինկիլթէրրանդն տվուճու իչինտէ պուլունտուղու պիր սըրատա, պու տէվլէթին նասիհաթ վէ իպրամարընա գուլագ ասըլմամըշ օլմասը տախի էբէյիճէ պիր էսրարա թապի պիր մատտէ իսէ տէ, նիհայէթ վիւքէլտի սապրգ քէնտի գարարընտա դալիպ պուլունուպ, պաշլանըլան սէֆէրէ տէվամ իտիլտիքտէն պայդա, հիչ տէյիլ իսէ լազըմ կէլտիյի սուրէթտէ տէվամընա տախի սարֆը ղայրէթ իտիլմէմիշ իտի։

Հիւքս բաշանդն պիտտէֆաթ ասքէր, ճէպխանէ վէ միւհիմմաթճա գուսուրլարտան շիքեայէթ իյլէմէսի, վէ քէնտի օրտուսունտա պուլունան սաիր էվրաքալարընդն մէյեուսանէ եազընլան մէքթուպլարը, նէ տէրէճէտէ թէսպիհսիզ վէ թէհլիքէլի պիր սէֆէրէ կիրիշիմիշ օլմասընը աշիքարա իսպաթ իթմէքտէ իտիլէր։

Իշին նէթիճէսի մալիւմ տիւր։ Մէշհուր պիր ինկիլիզ ալիմին բէք պէօյիւք պիր սէծզիւ վարտը։

«Հէր գուսուրունա պիր իթիրազ գապուլ օլունապիլիր. ֆագաթ պիր գուսուրունա տիւնեա իւզերինտէ աֆվ իտէճէք պիր ատէմ պուլամազը. վէ պու գուսուր տախի, մուվաֆֆագըյէթսիզլիք (անյաղողութիւն) տրը։»

Էկէր Հիւքս բաշա, ռիճաթը տախի թէէսին իտիլմէքտիրին մայէթինէ վերիլիպ իլէրու սիւրիւմիշ օլան զայիֆ օրտուսուիլէ, եազանի գապիլէլերէ գարշը վուգու պուլան մուհարէպէլերտէ էմնալերի կէօրիւլտիւիւզրէ, պախթէթէն պիր ֆիւթուհաթ գազանմըշ, վէ սախթէ բէյզամբերի եա էսիր թութմուշ վէ եախօտ չէօլտէն չէօլէ գաշրմիշ օլսա իտի, օլ վագթ, միւմանիլէյհ պէտապախթ սապրգ Հինտ օրտուսու զապիթինի էօյլէ պիր մէճհուլ վէ թէհլիքէլի սէֆէրէ սէվգ իտէն, վէ եաղընըզ սէվգ իթմէքլէ եգթիֆա իտիպ արգասընը պէսլէմէյէ զիհն պիրէ եորմաեան Մըսըր վիւքէլասընդն պու պապտէքի գուսուրլարընա քեամիլէն աֆվ օլունտուգտան պաշգա, հաթթա հագգընտա աճէպա նէ՝ մէտհիյէլէր տախի վագը օլաճագ իտի։

Օլ վագթ, սահիհ տիր քի, վիւքէլտի մէղքիւրուն մէվգրսը ֆէվգէլատէ պիր գուվվէթ քէսպ իտէճէք, վէ հիւքիւմէթին քէնտի էհալիսի ինտիտնէ ինկիլիզ սէֆէրինտէն պէրու պիրազ կէվշէմիշ օլան հիւքմ ու թէէսսիրի տախի, քեամիլէն տէրէճէի մաթլուպա վարմըշ օլաճագ իտի։

Ֆագաթ չի չարէ քի, մէղքիւր պէտապախթ սէֆէր մուվաֆֆագըյէթ պուլամասը, վէ էն ֆէնասը շու տրը քի, Էվվէլինտէն մուվաֆֆագըյէթ պուլամայաճաղը իկթար իտիլմիշ օլտուղու հալտէ մուվաֆֆագըյէթ պուլամասը։

(1) Աւասիկ անուանք ցանձնաժողովոյն, որք կազմուած են ժամանակէ մը ի վեր.

1. Երուսաղէմի պարտուց բարձման Լիազօր յանձնաժողով,
2. Երուսաղէմի պարտուց բարձման քննիչ յանձնաժողովոյ,
3. Էջմիածնի կաթողիկոսական ընտրութեան,
4. Կիլիկիոյ կաթողիկոսական,
5. Առաջնորդութեանց վերակազմութեան,
6. Եկեղեցւոյ ծխական բարեվարչութեանց,
7. Վարչական կազմակերպութեան,
8. Կրօն. ժողովոյ իրաւասութեանց հշդիչ,
9. Եկեղեցական առանձնաշնորհմանց քննիչ յանձնաժողով։

Թող ուրիշ մանր մունր ցանձնախմբերն, որք մասնաւոր խնդրոց կարգադրութեան համար կազմուած են։

ԼԱՆԷԹԼԻ ԳԸՉ

(Մ-ԷԼԼԷՏ) ԷՄԻԼ ԳԻԾՈՒՐԿ

Գ.

ԳԱՑԱԼԸԴԼԱՐ ԷՕՆԻՒՆՏԻ

(1921 Նոյեմբեր դէմ)

—Պատէհու, տէվամ իթտի Ռուվնա, Պլանշ սէնին եաբտըղընը տույտըյտա վէ քէնտի բէտէրինի թանըտըգտա, մէրգումէյի սէնին գուճաղընա վէրէճէյիմ։

Ժան Ըլնօ աղլայարագ Ռուվնանըն պոյնընա սարըլտը։

Պիր ագ սօնդրա պու իքի սատամ՝ տաղընն սրբթընտա պուլունան թաշըլըգ եօլտան չաբուգ չաբուգ աչաղա էնտիլէր։

Դ.

ԷՕՅԻ ՍԷՕՋԼԷՐ

Սէօյօն չիֆթիլիկինին ավլուսընտա իքի եանաչա՝ եէրէ տիքիլմիշ օլան քիւշիւք պիր էօրս իւզէրինտէ օրազլարընընն ազընը եարմագ իւզրէ պուլունմագտա իտիլէր։

—Եարընն օրազ մէվսիմի տիր, տէտի Ռուվնա՝ Ժան Ըլնօյա, լաքին եինէ պէն Բարիզէ կիտէպիլիրիմ։ Պիր իքի օրազնը գիյատէ թութուլընճա, պէնտիզ սէ իշ բէք ալա կէօրիւլիւր։

«Տուր տուր, իշթէ Ժագ պուղտայլարընն արասընտա կէնինյօր. նէտէ՞ն օլա, ալեօյէ չէյ չօգլուգ եարմազ։

—Իսթիյարլայօր, տէտի Ժան Ըլնօ, եավաշ եավաշ եէրէ տօղրու էյիլիյօր։

—Մէղարա տօղրու գօչմագտա տրը, ճէվապ վէրտի Ռուվնա մահգուն մահկուն։ Զավալը ատամ քէնտի գըզընա ինսաֆսըզլըգ իթտիկինէն, վիճտանը քէնտիսինի բահաթ պրագմամագտա տրը։ Իչ տէօրթ կիւնէն էյտմանը քէնտիսինէ կեթիրտիկտէ, բէք սեվինճէճէք տիր. լաքին քէնտիսինի թէմամըյլա թէսէլի վէ թէեքին իթմէք իչիւն քէրիմէսի Լիւսիլի պուլուսը քէնտիսինէ կեթիրմէլի տիր։

Պու միւքեալէմէ իլէ իքիսի տէ էվէ կիրտիքտէն սօնդրա, Ռուվնա՝ պէսլէմէյէ «Մատմազէլ Պլանշ նէ՞րէտէ տիր» տիյէ սիւվալ իտինճէ, մէրգումէ գարը ճէվապ վէրիպ տէտի.

—Զանընը օտասընտա տրը։

—Բէք ալա, թէէքքիւր իտէրիմ։

Պունը տէտիքտէն սօնդրա Ռուվնա՝ Ժան Ըլնօյա պիր իշարէթ իթտիքտէ, մէրգում՝ Ռուվնանընն արգասը սրբա կիթտի։

Ռուվնա՝ քէնտի օտասընը աչըպ, Պլանշըն բէտէրինի օրայա իտխալ իտէրէք տէտի.

—Սէն պէնի պուրատա պէքլէ։ Սապրսըզլըգ իթմէյէսին հա՝, միւմքին մէրթէպէ պէն չաբուգ կէլիրիմ։

—Ահ, ամբյընընը գըզը, տէտի Ժան Ըլնօ թիթրէր պիր սէտա իլէ, բէք չաբուգ կիթմէյինիզ, պու չէյի օնա պիրտէն պիրէ սեօյլէմէյինիզ. բէք տույղուլը վէ ալինընը օլմըզընտան. . .

—Միւսթէրիհ օլ սէն, Ժան Ըլնօ՛, Պլանշ եիւրէքի պիր գըզ տրը. պունտան մնատա տատէթ՝ ինանը էօլտիւրմէզ։

Իքի իսթխարլար պիրպիրինին էլինի սըզըպ պիրպիրինին եիւզիւնէ պագտըգտան սօնդրա, Ռուվնա կիտիպ Պլանշըն գարուսընը վուրարգտա, կէնճ գըզ՝ «Օ՛նիսիսն, վաֆթիզ բէտէրիմ» տիյէ սիւվալ իտէրէք «էվվէթ» ճէվապընը ալընճա, «իչէրի կիրէպիլիրսին» տէտի։

Ռուվնա գարույը աչըպ իչէրի կիրտիքտէն սօնդրա թէքրար գարատը։

Պլանշ՝ բէնչէրէնին էօնիւնտէ օթուրմուշ, պիր էլ իսի իշլէմէքտէ իտի։ Ռուվնա պիր սանտալէա ալըպ մէրգումէնին եանընտա օթուրարագ դէքմալը մուհապպէթլի տէտի.

—Եինէ աղլամ՞շմըսը։

—Է՛հ, պէնի թէքտիր իթմէ. սէնի կիւճէնտիրմէմէք իչիւն տահա ագըլը տուրմաղա չալըշճաղըմ։

—Սէնի թէքտիր իթմէ՞ մի, պէնիմ էօյլէ ատէթիմ եօգ տրը։

—Կէրչէք տիր, վաֆթիպ բէտէրիմ, զանընմտա չիֆթիլիքտէն չըգբպ պիր եէրէ կիթտին, Մարտօչը կէօրտո՞ւն մի։

—Կէօրտիւմ, հաթթա ուզուն ուզատիյ տէ կէօրիւշտիք։

—Գապուլ իթտի՞ մի։

—Էվվէթ։

—Օ՛հ, նէ՞ ալա, մէնիմուն օլտրմ։

—Պլանշ, պիլի՞րսինին, պէն գըսգանըյօրըմ։

—Գըսգանը՞յօրմըսը։

—Էվվէթ, սէն իսթխյար Մարտօչը չօգ սէվիյօրսըն. . .

—Կէրչէք տիր, անը չօգ սէվէրիմ։ Պունդն սէպէպի՞. սէպէպի իհթիմալի պէտապախթ օլմասը տրը։ Հէր նէ վագթ անը կէօրիւր իսէմ, ֆէվգէլատէ պիր խալէճանա տիւշար օլույօրըմ վէ պու խալէճանդն նէ օլարընը անլայամայօրըմ։

Ռուվնա կիւլիմսէմէքտէ իտի։

Դըզ՝ մահգուն մահգուն քէլամընա տէվամ իտուպ տէտի.

—Կիւլիյօրսըն. ա՛հ, սէն բէք էյի պիլիրսին քի, պէն քիմսէյի սէնին գատար սէվմէմ։ Պիչարէ Մարտօչը արթըգ տիլէնմէյէ մէճպուր պուլունմայտաղընը խապէր ալտրագ բէք մէմնուն օլըրմ։ Կիտիպ Սիվրիտէ իգամէթ իթմէյէ մուվաֆֆագաթ իթտի՞ մի։

—Եօգ տէմէտի. լաքին հէնուզ պիր գարար վէրիլմէմիշ տիր. պէէքի պիւսպիւթիւն չիֆթիլիքտէ գալը։

—Էօյլէ իսէ պէնիմ հիչ պիր տէյէճէկիմ եօգ տրը. միւնասիպ օլանը սէնի պէնտէն էյի պիլիրսին։

Կէնճ գըզ՝ տիք տիք Ռուվնայա պագտը վէ անըն բարլագ պագըշըյլա սէվինճլի սիմասընա հայրան օլտու։

—Նէ՞ գատար մէնմուն կէօրիւնիյօրսըն, տէտի մէրգումէ գըզ, կէօրիւնիչտէ իսթխյար Մարտօչա իթտիկին գիյարէթէ բէք խօշնուտսըն։

—Էվվէթ, Պլանշ, բէք խօշնուտըմ. տէրունիմտէ օլան սէվինճի պէյան իթմէք իչիւն պու քէլիմէ քիֆայէթ իթմէկ տէյու գօրգարըմ։

Կէնճ գըզ՝ նազարը թաճճիւպլէ Ռուվնայա պագճճա, Ռուվնա կիւլիմսէյէրէք չէօյլէ տէվամ իթտի.

Իշեմ տիւնեանը աֆվ իթմէ-
տիլի գուսուր պու օլաճագ իտի։
Գուրա կիպի, ֆելաքէթ տախի
սիրիւսիւզ կէլմէզ։

Մըսըր հիւքիւմէթինին, պիր
տէֆա տահա վիւճուտէ կէթի-
ըէպիլէճէյի բէք միւշքիլ օլան
օն պին քիշիլիք պիր օրտու մահվ
օլտու։

Թէքմիլ ճէպհանէ, թօրլար,
միւհիմմաթը հարպիյէ, վէ 5000
տէվէ, վէ քիւլլիյէթլի նէվիճատ
թիւֆէնքլէր, պունդարտան մահ-
բում պուլունան սախթէ բէյդամ-
պէրին էլինէ կէչիպ, անըն գուվ-
վէթի թապիաթը իլէ կէրէյլի կի-
պի արթմըշ օլտու։

Սուտանըն տօղրուտան տօղրու
Մըսըր հիւքիւմէթի իտարէսինէ
պուլունան պիր թագըմ միւհիմմ
մէվզը վէ չէհիրլէրի շիմտիտէն
պօշալթըպ թէրք իթմէք լազըմ
կէլտիքտէն պաշգա, նէֆսի Մը-
սըր հուտուտլարընտան տախի
գօրգուլմահա պաշլատը։

Վէ ֆելաքէթ իճմալընը թէք-
միլ իթմէք իչիւն, արթըգ բըր-
թըլարընը թօրլամահա պաշլամըշ
օլան ինկիլիզ ասաքիրի տախի,
թէքրարէն Մըսըրտա եէրլէշմէյէ
մէճպուր օլտու։

Պունտան սոնրա նէլէր վագը օ-
լաճաղը էնտիչէսի տէ պաշգա։

Պու հալտէ ինկիլթէրրա տէվ-
լէթի, սախթէ բէյդամպէրի տիզ
իւզէրինէ կէթիրմէք սէվտասըն-
տան վազ կէչիկիպ, եալնըզ Սու-
տանըն Մըսըրա եագրն պուլու-
նան վէ իխթիլաթ թարիգլէրի է-
մին պուլունան գըթասընըն մու-
հաֆազասը իլէ իգթիֆա իտիլ-
մէսինի, վէ ասը կիւրուհլարընըն
թէէտիպի իչիւն պաշգա պիր միւ-
նասիպ ֆուրսաթա պէքլէնիլմէ-
սինի թավսիյէ իտէր։

Զիւնքի Մըսըր հիւքիւմէթի,
Արապի վագասընտան վէ ինկիլիզ
սէֆէրինտէն նէչէթ իտէն հալլէ-
րին նէթիճէսի օլարագ, հէնուզ
քէնտի տախիլինտէ ասայիշի հա-
լին պագասընը շիւրհէյէ մահէլլ
պըրագմաեաճագ տէրէճէտէ մէ-
թին պիր էսաս իւզէրինէ վազ
իտէմմիշ իքէն, պիր տէ չէօլ-
լէրտէքի ասըլար իլէ թէքրարէն
նէթիճէսի նամալիւմ զայլէլէրէ
տալտրընտա, ինկիլիզ ասաքիրի
Մըսըրը նա՞սըլ թէրք իտէպիլիր
իտի։

Հիքս բաշա օրտուսունուն ֆե-
լաքէթի իւզէրինէ, արթըգ ին-
կիլիզլէրին կէրի չէքիլմէսի օլ գա-
տար միւշքիլ օլմուշ տըր քի,
հաթթա Մըսըրը թախլիյէսի
թարաֆընը իլթիզամ իտէն ինկի-
լիզ կաղէթալարը տախի չիմտիքի
հալտէ պու շէյին սէօզիւնիւ պի-
լէ իթմէք ապէմ տիր տէեօրլար։

Ինկիլթէրրա հիւքիւմէթինին,
Մըսըրտա եէրլէշիպ օթուրմագ
իսթէյէճէյինէ ինանմամըշ իտի-
վէ էլան տախի ինանմատըղմըզ
կիպի, իլէրուտէ ինանճաղըմը-
զա տա պիր սէպէպ եօգ տըր։

Պունտան մուգատտէմ պու
պապտէ նէ պիւրհանլար մէյտա-
նա վազ էյլէմիշ իտիք իսէ, օ
պիւրհանլար քէմաֆիիսապըզ
մէվճուտ պուլունմագտա օլտուգ-
լարը կիպի, իլէրուտէ տախի մէվ-
ճուտ պուլունաճագլար տըր։

Ինկիլիզ օրտուսը Մըսըրա կիր-
տիկինտէ, էւրօբա տէվլէթլէրին-
տէն հիչ պիրիսի քէնտիսինտէն
հիսապ իսթէմէմիշ օլտուղու հալ-
տէ, ինկիլթէրրա տէվլէթի քէն-
տի քէնտիլիյինտէն, Մըսըրտա
եէրլէշմէյէ իչի պիթտիքտէն
սոնրա, տէրհալ կէրի չէքիլէճէյ-
ինի վատ վէ իլան իլէտի իսէ, Մը-
սըրտա եէրլէշիպ օթուրմագ քէն-
տինին տախի իշինէ կէլմէյէճէյի,
վէ պայգալարընա ֆէնա պիր իպ-
րէթ օլմագ իսթէմէմէսի իչիւն
վատ վէ իլան իլէմիշ, վէ Լվօ-
բա տէվլէթլէրի տախի իշին պու
հալինի բէք ալէա պիլտիքլէրին-
տէն, պիլա թէրտտիւտ, մէմ-
նունէն մէղքիւր վատ վէ իլանը
գապուլ իլէմիշլէր իտի։

Ֆագաթ Ինկիլթէրրա տէվլէ-
թի, չու սըրատա քէնտի վատ վէ
արզուսունու պէյ իճրա Մըսըրտան
քէնտի օրտուսունու կէրի չէք-
տիքտէն սոնրա, մատդարլահ, է-
կէր մէմալիքի մէգրիբէտ պիր
պէտպախթ վուգուտթ գուհուրա
կէլիր իսէ, կէրէք բէնտի միլլ-
թի էլինտէն վէ կէրէք էվրօբա
տէվլէթլէրինին էլինտէն, եազ-
սընը նէ՞ սուրէթլէ սըյրապիլիր։

Պիր մէմալիքտէն տիշարը ՀԷԳ-
մագ, անտէն իչէրի կիրմէք գա-
տար գօլայ պիր շէյ տէյիլ տիր։

Վէ շիւրհէսիզ ինկիլթէրրա
վիւքէլլար պու միւլահազալարա
մէպնի, Հիքս բաշանըն սէֆէրինի
մէն իլլէմէյէ չալըշմըշ ֆագաթ
մուվաֆֆագ օլամամըշ իտի։

Ինկիլթէրրանըն նասիհաթընը
տիրնէմէյիպ, ինկիլիզ օրտուսու-
նուն թէէխիրի թախլիյէսինէ սէ-
պէպիյէթ վէրէճէք օլպէտպախթ
սէֆէրի իլթիզամ իտէն սապգ-
Մըսըր վիւքէլլաը, պու տէֆա
տախի սէօզ տիրնէմէյիպ պէհէ-
մէհալ սախթէ բէյդամպէրին
հագգընտան կէլմէյէ ուղրաշմա-
սը իլէ, ինկիլիզ օրտուսընըն Մը-
սըրտան չըգմասընը, արթըգ եա-
լընըզ խիւտայա մալիմ օլան պիր
միւտտէթէ թէրք իտէճէք իտի։
Վէ քի՞մ պիլիր քի օլ նամալիմ
միւտտէթ տէկին, ինկիլթէրրա
տէվլէթինին Մըսըրտան քէնտի
ասքէրինի կէրի չէքմէք արզու-
սու իճրասընա նէ՛ եէնի էնկէլլէր
զուհուրա կէլէպիլիր իտի։

Պու հալտէ, ինկիլթէրրա տէվ-
լէթի, իսթէսէ իսթէմէսէ, շու
եա պու սուրէթլէ, նիհայէթ Սու-
տան իսեանընտա սիլահլա միւտա-
խէլէ իթմէյէ մէճպուր պուլու-
նաճագ իտի։

Ինթիմալ տըր քի, Մըսըր միւ-
քէլլասընընն արզուսու տա պու
իտի։

Ֆագաթ պիր թարաֆընն ար-
զուսու քեաֆի տէյիլ տիր։

Մըսըր միւքէլլասընընն արզու
էթտիյի չէյի, ինկիլթէրրա ար-
զու էթմէտի։

Վէ ինկիլթէրրանընն մէգքիւր
արզույա գարշը կէլմիշ օլմասը,
Մըսըրտան քէնտի ասքիրինի
կէրի չէքմէք վատինտէքի սա-
տադաթընը պիր գաթ տահա իս-
պաթ իյլէմէքտէ տիր։

Զիւնքի էկէր պաղրլարընը դանն
ու իթիգատընճա, ինկիլթէրրա
տէվլէթի անճագ իչի պիր սըրա-
սընա տիւշիւրէրէք այաղընը Մը-
սըրա աթմըշ վէ արթըգ օն-
տան տիշարը չըգմագ իսթէմէյէ-
ճէք իտի իսէ, եէնի պիր Սու-
տան սէֆէրի իլէ իչէրի պիսս-
պիթիւն գարըշըգ պիր հալէ կէ-
թիրմէքտէն տահա ալէա նէ՞ ֆըր-
սաթ օլապիլիր իտի։

Ֆագաթ ինկիլթէրրա տէվլէթի
նամալիմ նէթիճէլէրէ ալիքեար
պիր գաբու ալապիլէճէք օլան
եէնի սէֆէրէ գարշը կէլտիրին-
տէն, ինկիլիզ ասաքիրինին Մը-
սըրտան տիշարը չըգմասընա էն-
կէլ օլաճագ բօլթիգայա սիւիւք
իտէն Մըսըր վիւքէլլասընընն իս-
թիֆասընա մէճպուրիյէթ հասըլ
օլտու։

Միլլէթտաշըմըզ պուլունմասը
իլէ միւֆթէխիր պուլունտուղումըզ
չիմտիքի բէյիսի վիւքէլա, եանի
նուպար բաշա հազրէթլէրի, ինկիլ-
թէրրա բօլթիգասընա նէ տէրէ-
ճէտէ մայիլ պիր զաթ իսէ, Մըսըր
իւլքէսինին ինթիզամ, սէատէթի
հալ վէ էմնիյէթի իսթիգալինէ
տախի, օնտան զիյատէ ֆէտա-
քեար վէ զայրէթքէշ պիր զաթ
պուլունմուշ օլմասը իլէ քէսպի
նամ իթմիշ օլտուսունտան, կէ-
րէք ինկիլթէրրա վէ Մըսըր հիւ-
քիւմէթլէրինին տահա գիյատ
իսթիզանը սուրէթտէ հարէքէթ
իթմէյէրինէ, վէ կէրէք պու
հիւանիւ իսթիզանը նէթիճէսի
օլարագ, ահվալը Մըսըրիյէնին պիր
ան էվվէլ մաթլուպ տէրէճէտէ
քէսպը մէթանէթ իթմէսինէ, վէ
կէրէք ճիւմլէնին նէթիճէսի օլա-
րագ, ինկիլիզ ասաքիրինին իշ-
զալ միւտտէթինի գըսալթաճագ
էսպապընն թէտարիքինէ, բէք
պէօյիւք եարտըմը պուլունաճագ
տըր։

ԹԷՎՖԻՔԱԹ

Վէրկի Էմանէթի մէճլիսը ի-
տարէսի ազալըղը՝ թահսիլ մի-
սիրլիյինտէ պուլունան ՀԷմիլ
պէյ։

Սէլանիք վիլայէթի մէճլիսի
պաշ քեաթիպի Սէլանիք խանէ-
տան զատէլէրինտէն Ֆէվզի պէյ
բիւթպէի սանիյէ սընֆը սանիսի։

Պիթլիս (Բաղէշ) վիլայէթի մէք-
թուպճըը թահիր պէյէ բիւթ-
պէի սանիյէ սընֆը սանիսի։

Գարասի վիլայէթի միւղաֆա-
թընտան Պանտըրմա դապասը գայ-
մագամլըղընա թային պույրուլան
Հասան թահսին էֆէնտիյէ բիւթ-
պէի սանիյէ սընֆը սանիսի։

Իտարէի Մախսուսէ թէրճէմա-
նը Միշել էֆէնտիյէ բիւթպէի
սալիսէ։

Մաթպաաճը Նագդաշճեան
Միհրան էֆէնտիյէ բիւթպէի սա-
լիսէ։

Իտարէի Մախսուսէտէ սէվա-
հիլը միւթէճավիրէ քեաթիպի Է-
մին էֆէնտիյէ բիւթպէի սալիսէ։

Ատանա վիլայէթինէտ քեսին
խասսա գազասը գայմագամլըղը՝
Սիվրի-Հիսար գայմագամը սապգ
Ապտիւլ Գաատէր էֆէնտիյէ։

Վիլայէթը մէղքիւրէ տախի-
լինտէ քեսին Մութ գայմագամ-
լըղը՝ Կիւլնար գայմագամը սա-
պգ Նաֆիզ էֆէնտիյէ։

Վիլայէթը մէղքիւրէ տախի-
լինտէ քեսին Կիւլնար գայմա-
գամլըղը՝ Մութ գայմագամը սա-
պգ Ճելալէտտին էֆէնտիյէ
թէվֆիհ պույրուլմուշ տըր։

* * *

Թօքխանէի ամիրէ մէճլիսը հար-
պիյէ տահիրէսի ազասընտան մի-
սիրլիվա Էսատ բաշայա իչինճիւ
Օսմանի։

Թօքխանէի ամիրէ սէրթապի-
պի միրիվա Սալիհ բաշայա իւ-
չինճիւ Օսմանի։

Մէքթէպը թըպպիյէի Շահա-
նէ գապիլէ (էպէ) մուալիմի վու-
չինօ էֆէնտիյէ իւչինճիւ Օսմա-
նի թէվֆիհ պույրուլմուշ տըր։

* * *

Գարատէնիզ պօղազը թօրճ
ալայը քիւչիւք զապթանընտան
պաղըլարընա տէօրտինճիւ վէ
պէչինճի բիւթպէտէն Մէճիտիյէ
Նիշանը իհսան պույրուլմուշ տըր։

ՄԻԻԹԷՖԻՐՐԻԳԱ

ՐՈՒՍԻԱՏԱՔԻ ՆԻՀԻԼԻՍԹԼԻՔ

Ռուսիատա Նիհիլիսթլերին իչի
հէնուզ պիթմէմիշ օլտուղընը վէ-
գայիի ախիրէ թաստիգ ու իս-
պաթ իտիյօր։ Մէղքիւր ֆրգաի
միւտհիշէնին իճրա գօմիթէսի՝
տիվանը ճինայէթ միւտտահի ու-
մումիսի Մ. Մուրավիէֆի, անըն
մուավինի Մ. Տօպրուժինսքիյի,
ժանտարմա պաշ գօմանտանը ժէ-
նէրալ Օրշէվսքիյի վէ տախիլիյէ
նազրը գօնթ թօլսթօյը իտամ
ճէղասընա հիւքմ իթմիշ տիր։

Տախիլիյէ նազրը գօնթ թօլս-
թօյը խաֆի մայէթ ասքէրի 13-
տէն 30 նէֆէրէ իպլաղ օլունմուշ
տըր։ Մ. Մուրավիէֆէ կէլինճէ,
մումիլէյհ մայէթինտէ ասքէրլէ
կէղմիսինի նասիհաթ իտէնլէրէ
շու ճէվապը վէրմէքտէ իմիշ։

«Բէնտի շախսըմ իչիւն ճիւզի
պիր իհթիյաթը պիլէ սըֆաթը
մէմուրիյէթիմէ եազըշմայաճա-
զընը ֆարգ իթմէքտէյիմ։ Պէն
պիր միւտտահի ումումիյիմ։ Է-
լիմտէ պիր գանուն քիթապը օլ-
տուղընտան, հէր նէ օլուրսա օ-
սուն ումուրըմտա իթմէյէրէք,
պէն քէնտի վազիյֆէմի իյֆա ի-
տէճէյիմ։»

Ռիւսի Սուրէուն (եանի եէր ալ-
թընտաքի Ռուսիա) նամ կա-
զէթանըն մուհարրիրի Մ. Սթէր-
նիագ՝ նիհիլիսթլէր թարաֆըն-
տան գաթլ օլունան գայմագամ
Սուտէյքինին ախլագ ու թապիա-
թընը Տեչ նէ-ղէ պէր մէճճը ա-
թի թարիֆ ու թահրիր իթմիշ
տիր։

«Մ. Սուտէյքին՝ Զարըն մահ-
բէմը էսարը (սըրտաշը) իտի։
Մումիլէյհին իթթիհամ էյլէմէ-
կի թէտապիր սայէսինտէ Զարըն
թաճ թագընմա բէսմի պիրա վու-
զուաթ իճրա օլունապիլմիշ տիր։
Մալիւմ տիր քի, բասիմէի մէղ-
քիւրէնին միւթէմատիէն թէէ-
խիրի՝ հէր նէվի չայիաթը մէն-
հուսէնին զուհուրինէ սէպէպի-
յէթ վէրմիշ տիր։ Հաթթա Զա-
րընը գաթլ օլունտուղը պիլէ օ
զէման սէօյլէնմիշ տիր։ Մ. Սու-
տէյքին Մոսգուատա հիչ պիր «նի-
«հիլիսթ տուրամայաճագ տէրէ-
«ճէտէ չէհրը մէղքիւրուն գալ-
«տըրըվլարընը, քէնտի թապի-
«րինճէ, ըսըթմայա թաահհիւտ
«իթտի։»

Մ. Սթէրնիագ շունը տախի
պէյան իտիյօր քի, մումիլէյհ
Մ. Սուտէյքինին գալտէսի՝ պին-
նէֆս նիհիլիսթլէր վասէթասը-
յա նիհիլիսթլիք այէյհինտէ չա-
թըշմագտան իպարէթ իմիշ։ Մու-
միլէյհ՝ Զարընը հայաթը ալէյ-
հինտէ ճէսիմ պիր ճէմիյէթը
խաֆիյէ թէրթիպի իչիւն նիհի-
լիսթլէրի թէշվիգ իթմէյի վէ
պատէհու քէնտի իշինի կէօրիւպ
պիր համիէտէ թէքմիլ իսթիքլա-
ճը ֆրգասը՛ընն եագասընը թութ-
մաղը թասավվուր էյլէտիկինի ա-
գիզ ահպապլարընտան պիրինէ
սէօյլէմիշ իմիշ։ Հաթթա պու
մագսէտէ մէպնի քէնտի պէտէ-
նինտէն Զուիցէրիատա վագը ճինէվրատա պիր նիհիլիսթ կա-
զէթասը թէէսիս իթմիշ տիր քի,
պու կազէթա խաեան, եանկընը վէ
գաթլ ու ճինայէթտէն պաշգա
պիր շէյ վազ վէրմէմէքտէ իմիշ։

Պու պէյանաթա պագըլըբ իսէ,
Ռուսիա Զարը՝ Մ. Սուտէյքինի
զայպ իթմէսիյէ զիգբյմէթ պիր
տէսթէք զայպ իթմիշ տիր քի,
պունուն եէրինէ պիրինի պու-
լուպ նասպ իթմէք միւմքինսիզ
օլմասա պիլէ միւշքիլէճ օլաճագ
տըր։

—

Իսքէնտերիյէտէ պուլունան Ի-
թալիա բասթախանէսի՝ շէրահիթ
աթիյէ իւզրէ իլղա գըլընմըշ տըր։
Շէօյլէ քի, Իթալիա բասթախա-
նէսինտէ միւսթախտէմ քեաֆ-
ֆէի մէմուրին Մըսըր բասթա
խրտմէթինտէ խթիխտամ օլու-
նարագ, չիմտիյէ տէկին ալմագ-
տա օլտըգլարը մաաշ գատար
մաաշ ալաճագլար, վէ թէգաիւտ
հուգուգընը տախի հայիզ օլա-
ճագլար տըր։

—

Պունտան էվվէլ իճրա օլունան
թահրիրը նուֆուս մուճիպինճէ,
էտիրնէ վիլայէթինտէ 332,600
նուֆուս մէվճուտ օլտըղը անլա-
շըլմըշ իսէ տէ, հիճրէթ սէ-
պէպիյլէ օնտան պէրու բէք
չօգ էհալի վիլայէթը մէղքիւրէ-
տէ իսքեան իտիլմիշ օլմաղլա,
չիմտի Էտիրնէ վիլայէթինտէ եա-
ըմ միլեոն էհալի մէվճուտ օլ-
տըղը թախմին գըլընըյօր։

—

Լոնժաթոնտա պիր տանթէլա
ֆապրիգասը միւհթէրէգ օլարագ,
100000 ինկիլիզ լիրասը զարար ու
զիյան վագը օլմուշ տըր։

—

Զարիպ պիր սթաթիսթիգ
կէօրէ, Սրանեօլ լիսանընը թէշ-
քիլ իտէն օն ալթը պին քէլիմէ-
նին 5400ի Լաթինճէտէն, 1800ի
Էսգար թապիր օլունան լիսան-
տան, 1600ի Արապճատան, 1800ի
Կոթիգտէն, 300ի Ֆրանսըզճատան
100ի Իպրանիճէտէն, 100ի Իթա-
լիանճատան, 100ի Ամէրիգանըն
Էլսինէի միւխթէլիֆէսինտէն,
50սի Ինկիլիզճէտէն, 30ը Ալէ-
մանճատան, 20սի Ֆարիսիտէն,
20սի Սանսգրիթտէն վէ պագը
գալան 5680ի տէ նամալիմ պիր
մէնպատէն տիր։

—

Վիէննանըն էլսինէի Շարդիյէ
ագատէմիասընտա պիր թարիխը
Օսմանի իլէ հուգուգը Օսմանիյէ
տէրսի իհտաս ու թէէսիս [օլուն-
մասընը Ավսթրիա—Մաճարիսթան
հիւքիւմէթի էմր իթմիշ տիր։

—

Ատաբազար եանկընընտան 100-
110 պին լիրա գատար խասարաթ
թէրէթթիւպ իթտիկի թախմին
օլունմագտա իմիշ։

—

Շարգ շըմէնտֆէրլէրի իտարէ-
սի թարաֆընտան նէչր օլունան
պիր իլանա կէօրէ, պու կիւնլէր-
տէ եաղան գարըն քէսրէթինտէն
նաչի Գուլէլի-Պուրկազ վէ Ցէտէ-
աղաճ դաթարլարը իչէմմէմէքտէ
օլուպ, անճագ եօլըն աչըլմասը
իչիւն լազըմ կէլէն ամէլէ իսթիխ-
տամ օլունմագտա տըր։ Պինաէն
ալէյհ մէղքիւր գաթարլար՝ կէ-
լէճէք ճումամա էրթէսի կիւնիւն-
տէն էվվէլ իշլէյմէյէճէք տիր։

—

Ժէնէրալ Պէրտանըն եէնիտէն
իսթիրա էյլէտիյի պիր պէօյիւք
թօրբիյին թէճրիպէսի 15 կիւնէ
գատար Պահրիյէ Նէզարէթի թա-
րաֆընտան թէճրիպէ օլունա-
ճագ տըր։

—

Միսիրի ատասընտա զըրաա-
թըն թէրագգըը իչիւն եաղ մէվ-
սիմինտէ հուսուլէ կէլէն մահսու-
լաթտան ալընան էօրբէ եիւզտէ 2
տահա իլավէ օլունմուշ տըր։ Պու
ֆագլա բէսմին Նըսֆը չիֆթճիլէ-
բէ բէհին իլէ ագչէ իգրազ իթ-
մէք իւզրէ պիր զըրաաթ պան-
գասը թէէսիս իտիլմէսինէ վէ
Նըսֆը տիկէրի մէքթէպ վէ եօլ
վէ քէօրբիւ ինշասընա սարֆ ի-
տիլէճէք իմիշ։

—

Միսիթէմէսի Ամէրիգանըն Պէլ-
վիլ շէհրինտէ վագը պիր մանաս-
թիրը ալթ գաթընտան յունվար
7տէ պիր հարիգ զուհուր իտէ-
բէք, տէրունինտէ պուլունան պիր
չօգ բահիպէլէր իլէ պիր խայլի
շակիրտլէր բէնչէրէլէրտէն աշա-
ղա աթլամըշլար իսէ տէ, հարի-
գը մէղքիւրտէ 22 շակիրա իլէ 5
բահիպէ թէլէֆ օլմուշլար տըր։

Պու ֆելաքէթ՝ Բէմէր ալթըն-
տաքի Եահուտի մէքթէպինին
ֆելաքէթինէ բէք պէնզէյօր։

—

Էվվէլքի ագշամ Պէյօղլունտա
Սագըզ աղաճընտա պիր խանէյէ
խըրսըզլար կիրէրէք պաղը կիւ-
միշ գաբլար աշըրմըշլար տըր։

—

ՍԹոմպուլըն պէեանընա կէօրէ,
մէքեաթիպը ասքէրիյէ միւֆէթ-
թիշի Ալէմանիալը Կոլճ բաշա պա-
ղը եանլըշ անլայըշլար իւզէրինէ
մէմուրիյէթինտէն խսթիֆա իթ-
միշ իսէ տէ, միւշարէլէյհին իս-
թիֆասընը կէրի ալմասը Ալէման-
եա սէֆարէթինտէն թավսիյէ օ-
լունույօրմը։

—

Սըրպիսթանտան Պուլկարիս-
թանա կէլէճէք օլանլարընը պիր
մախսուս բասաքօրթ կէօսթէր-
մէտիքճէ Պուլկարիսթանա տու-
խուլէրինէ միւսաատէ կէօսթէ-
բիմէմէսի զըմնընտա պու քէրրէ
Սօֆիատան հուտուտտա պուլու-
նան պիլճիւմէ Պուլկար մէմուր-
լարընա թալիմաթ վէրիլմիշ տիր։

—

Ինկիլթէրրատա Ուրկան նամ
մահալտէ զըմէնտֆէր կիւզէր-
կեահընտա պուլունան պիր քէօբ-
բիւ 13 ամէլէ թարաֆընտան
հէտմ իտիլմէքտէ իքէն, մէղքիւր
քէօբրիւ պիրտէն պիրէ եըգբըպ
ամէլէնին ճիւմլէսի տէ ալթընտա
գալմըշ տըր։ Պունլարտան 7սի
էօլիւ վէ 6սը եարալը օլտըղը
հալտէ եըգընթը ալթընտան չը-
գարըլմըշլար տըր։

—

Իզմիր վիլայէթինին հէր թա-
րաֆընտա սիլահ թաշըմագ թահ-
թը մէճնուիյէթէ ալընմըշ, վէ
մուղայիր հարէքէթտէ պու-
լունանլարընը չէտիտէն թէէտիպ
օլունաճագլարը իլան գըլընմըշ
տըր։

—

Խրտիվը սապգ իսմայիլ բաշա
հաղրէթլէրի պու քէրրէ իթալ-
եատա վագը Նարօլի չէհրինէ
մուվասէլէթ էյլէմիշ տիր։

—

Բուսիա տէվլէթինին Տէրսաա-
տէթ սէֆարէթի իքինճի քեա-
թիպի վէ Բուսիա խարիճիյէ նա-
զըրընըն մախտումը օլան Մ. տը
կիէրս՝ Վիէննայա կիտճէք օլան
բէտտերի իլէ կէօրիւշմէք իւզրէ,
էվվէլքի կիւն շէհրը մէղքիւրէ
միւթէվէճճիհէն Տէրսաատէթտէն
հարէքէթ էյլէմիշ տիր։

—

Կէչէն հաֆթա Այտըն վիլայէ-
թինտէ Մէնէմէն նամ մահալտէ
պիր էվվ խըրսըզ կիրիպ, խանէ
սահիպի՝ տիշարտա սէլէր իչի-
տերէք սէպէպինի անլամադ ի-
չիւն օտանընն գաբուսընը աչը-
ղընտա, պիր տապանճա բաթա-
մըշ վէ մերգում անիտէ թէլէֆ
օլուպ եէրէ տիւշմիւշ տիր։ Շէհ-
րը մէղքիւրտէ պու կիպի տահա
պիր չօգ ուլղունսուզլուգլար
վուգուտա կէլիպ, էվվէլքի գուն-
տագ պրագըլմագտա, կէչէն տէօ-
նէնլէր իւզէրինէ հիւճում օլու-
նարագ իւզէրլէրի սօյուլմագտա
վէ պու շէգավէթլէրի իճրա ի-
տէնլէրին եիւզիւ մասքէ իլէ գա-
բալը պուլունմագտա իմիշ։ Քէ-
զալիք Մէնէմէն քէօյլէրինտէ
տախի սըղըր վէ գօյուն խըրսըզ-
լըգլարը իճրա օլունմագտա օ-
լուպ, հալ պու քի նէ Մէնէմէն-
տէքի զապթա վէ նէ տէ գաղա-
տա պուլունան գըր սէրտարլարը
զիքր օլունան ճինայէթ վէ ուլ-
զունսուզլուգլարը ֆահլէրինի
թուսթամամագտա իմիշլէր։ Հա-
սանլար գարիյէսինտէ տէ գանը
պիր գավկա վուգու պուլուպ, պիր
իքի քիչի թէէլէֆ օլմուշ, պիր գաչ
քիչի տէ աղըրճա եարալանմըշ
տըր։

—

Պէյօղլունտա Պօն-Մարշէ մա-
ղազասընը պիր ուշաղը՝ կէչէն
ճումամա էրթէսի ագշամը կէճէ
եարըսընտան պիր աղ սոնրա խա-
նէսինէ կիթմէք իչիւն թագսիմ
ճիվարընտա էրմէնի մէղարլըղը
էօնիւնտէն կէչտիկի սըրատա,
ասքէր գըյաֆէթինտէ իքի շախս
մէրգումը իւզէրինէ պիլիճիճում,
իւսթիւնտէ պուլունան 7 պուչուգ
ղրուչը զասպ էյլէմիշլէր տիր։

—

Եունանիսթանտա Սալամին շէհ-
րինտէ էհալի իլէ հիւքիւմէթ մէ-
մուրլարը պէյնինտէ պաղը գարը-
չըգլըգլար զուհուրա կէլմիշ օլ-
մաղլա, Եունան հիւքիւմէթի՝ մու-
հաֆազալ ասայիշ իչիւն շէհրը
մէղքիւրընն ասքիրը մուհաֆը-
զասընը թէղեիտ էյլէմիշ տիր։

—

Թէսվիյէի մուհասէպէ իչիւն
վիէննա բասթախանէսինէ կէօն-
տէրիլմիշ օլան վէ 240,000 ֆիո-
րինլիք պանգնոթը հավի օլան
պիր տէմիր սանդըգ՝ ախիրէն
Մաճարիսթանտա վագը Բէչթա
շէհրի բասթախանէսինտէ սըր-
գաթ օլունմուշ տըր։ Բասթախա-
նէ մէմուրլարը իսթինթագ օլու-
նուպ 4 քիչի թահթը թէվգիֆէ
ալընմըշ իսէտէ, սըրլ միւթէճասը-
ըը հագգընտա հէնուզ պիր սէրրիչ-
թէ պուլունամամըշ տըր։

—

Էտիրնէ վիլայէթինտէ Տիմէ-
թօգա սանճաղընտա պիր քիւ-
չիւք քէօյ գարլար ալթընտա
գալմըշ վէ պիր չօգ գուլիպէլէր
երգբլմըշլար իսէ տէ, Տիմէթօ-
գատան եէթիշէն իմտատ սայէ-
սինտէ նուֆուսճա թէլէֆաթ օլ-
մամըշ տըր։

—

Էտիրնէ վիլայէթինին մէրքէզ
միւհէնտիսխանէսի՝ Էտիրնէ—Ու-
զուն քէօբրիւ, Հավզա—Գըրգ
Քիլիսէ, Էտիրնէ—Եանպոլու վէ
Էտիրնէ—Կիւմիւլճինա պէյնինտէ
եօլլար ինշասը հագգընտա պի-
րէր բլան թանզիմ իթմէք իչիւն
էմր ալազ իթմիշ տիր։

—

Մարգատա (Ֆաս) Ուազան նամ
մահալին շէրիֆի իլէ Ֆասը տի-
կէր իքի բուէսա Ֆրանսա թէ-
պայիյէթինի գապուլ իթմիշլէր
տիր։

ՍԱՐԲԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍՈՐ

Լոնտրա 16 Յունվար

Ինկիլ էհսամը ինկ. Լիր.	101-11/16
Օսմ. էհսամը աչքլաբ	08- 5/8
» » գաբանաբ	08- 3/4
Խթիգրաբ 65	10- 7/8
» 69	09- 3/4
» 71	66- 1/2
» 72	15- 1/2
» 73	08- 5/8
Օսմանլը Պանգասը	15- 3/4
Ռուսխա խթիգրաբը	84- 1/8
Մբսբը տուչմուրթա հրաչ	66-
» իսթիկրազլը	89- 1/4
Տաիրա Սանիէ (Մբսբը)	65- 5/8
Ռուչիլա խթիգրաբը (Մբսբը)	87-
Մաճարիսթ. էհսամը 1877	100- 1/2
Գամպիս Բարիզ 3 այ վաչէ	-

Բարիզ 16 Յունվար

Ֆրանս. էհս. 3 % Ֆր.	76-47 1/2
» » % 5	106-67 1/2
Օսմ. էհսամը աչքլաբ	08-75
» » գաբանաբ	08-65
Խթիգրաբ 65 Ֆր.	60-
» 69	49-
» 73	42-
Ռուսկի չըմենտֆէրի	41-50
Օսմ. Պանգասը	649-37 1/2
Գրէտի Լիոնէ	552-50
Գրէտի Ֆոնսիէ	1237-50
Լիոն ագսիոնը	1238-75
Սուէզի ագսիոնը	1975-
Ռուսխա 5 % 1877	91-1/2
Իթալիա էհսամը	91-
Մսրը Ֆոնս. մութա հրաչ	331-25
Մաճարիսթան էհսամը	101-1/2
Եունան 6 % 1879	415-
Գամպիս 3 այ վաչէ	25-18

Վիէննա 16 Յունվար

Լոնտրա իւզերինէ գամպիս	121-45
Ռումելի չըմենտֆէրի	20-

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍՈՐ

Էհս. ումմ. տիւն ազչ. գաբ.	09-25
Գու սապակ աչքլաբ	09-25
Մբսբը մութահրաչ. գաբ.	72-30
Գու սապակ աչքլաբ	72-27 1/2
Խթիգր. 65 (մութան)	57-50
» 65	55-50
» 69 (բինաբ	49-
» 72 (Պոն տիւ Թրէ.)	17-
» 73	45-
Ռումելի չըմենտֆէրի	42-25
Ագչէ Ֆայիզի	8-
Ռէբոր Ղրշ.	-
Հէվալէսիզ »	32-1/2

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	6-27
Մթամպոլ պանգասը	6-15
Օսմիէթէ ժէնէրալ	3-38
Թրամվայ	302-1/2

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշաան	Ղշ. Բր.
Գէյազ մէճիտիէ Ֆարգը	107-36
Մէճիտիէ »	099-20
Գէչիք »	102-25
Ամթըզ »	103-
Գազը »	760-
Գայմէ	1360-
Ինկիլիզ լիրասը	110-6
Ֆրանսզ ալթունը	87-24
Բոլ	20-
Գրէմից ալթունը	31-
Գարպոն գայմէսի	9-35

ԻԼԱՆԱԹ

Խազինէի Խասսայի Շահանէտէն կէլէն իլան

Մաթպախը ամիրէյէ ալընաճագ վարնա վէ Իզմիտ վէ Էսքիշէհիր մայի եուսուրթանը պէհէր եիւզի 24 ղրշա թալիպի իւզերինտէ օլուպ, գարարը գաթիսի իչպու կէլէճէք քեանունը սանիի Ռումինին Գիւնճի չարշէնպիհ կիւնիւ վէրիլէճէկինտէն, թէնդիլէն իթալա բաղպէթ իտէնլերին եէվմը մեզքիւրտ Խազինէի Խասսայի Շահանէտէ պուլունմալարը իլան օլունուր։

30 քեանունը էվվել 99 3—3

Իզմիր վէ Եաֆա իսկէլէլերինէն ձիտտէ վէ եէնպու իսկէլէլերինէ վարօրլա 94000 քիլո աթիզ հընթա նագլ օլունճաղը ճիհէթլէ, նավլը տէրտէսթը միւնագասա օլուպ, վէ մահը ճարիի Ռումինին 12նճի բէնճէնպիհ կիւնի գարարը գաթիսի վէրիլմէսի մուգարրէր պուլունտուղունտան. իչպու զախիրէնին նագլնա թալիպ օլանլարը եէվմը մեզքիւրը ինգըզարտանմա էվվել չէրահիթ միւնագասա էէրմէք իւղրէ Մալիյէ խազինէի Տէլիէսինէ Աչար վէ Աղամ էմանէթի տարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուր։

2 քեանունը սանի 99 3—3

Շէհր Էմանէթինէտէն կէլէն իլան

Ամերիկա

Ատէտ	
300	

Ամերիգան կէօմիէք

Ատէտ	
1000	

Ամերիգան տօն

Ատէտ	
1000	

Ամերիգան ուէգուր

Ատէտ	
1000	

Ամերիգան չարշաֆ

Ատէտ	
500	

Ամերիգան Նէվրէսիմ չարշաֆ

Ատէտ	
400	

Ֆապրիգա պէզինտէն էնթարի

Ատէտ	
750	

Ֆապրիգա պէզինտէն եուն եասթըգ գըլըֆը

Ատէտ	
150	

Ֆապրիգա պէզինտէն եասթագ գըլըֆը

Ատէտ	
125	

Բամուգ մէմբու եօրկան

Ատէտ	
100	

Եուն չօրապ

Զիֆթ	
1000	

Այագ եէմենիսի

Զիֆթ	
1000	

Ֆապրիգա պէզինտէն էլպիսէ թօրպասը

Ատէտ	
50	

Եաթագ եունը աշարի

Գըլյէ	
1250	

Թօրթաշ պիմարխանէսինտէ պուլունան մէճանին իչին պալատէ նէվ ու ճինսի մուհարրէր 14 գալեմ էշեանըն նիմունէսինէ թէվֆիգէն, չերահիթը մալիմէ իլէ պիլմիւնագասա միւպայասը մուգարրէր օլուպ, իչպու քեանունը սանինին 16նը բաղար էրթէսի կիւնի գարարը գաթիսի վէրիլէճէկինտէն, իթալա թալիպ օլանլարրն եէվմը մեզքիւրէ գատար թէէմինաթ ագչէլերի վէ եա միւթէպէր քէֆիլլերի իլէ Շեհր Էմանէթի մեճլիսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

4 քեանունը սանի 99 3—1

Շեհր Էմանէթինէտէն կէլէն իլան

Քեաղըտխանէ սու մաքինալարը իչին, 99 սէնէսի քեանունը սանիսինին 15ինտէն 1300 սէնէսի քեանունը սանիսինին 15ինէ գատար, պիր սէնէլիք լիւզումը սլան 1080թան քէսմիւրիւն չերահիթը մալիմէ իլէ պիրմիւնագասա միւպայէա օլունճաղընտան, վէ գարարը գաթիսի իչպու քեանունը սանինին 16նճը բաղար էրթէսի կիւնիւ վէրիլէճէկինտէն մեզքիւր էլմրգատար քէսմիւրի իթալա թալիպ օլանլարրն միւթէպէր քէֆիլ վէ եախսոտ թէէմինաթ ագճէլերի իլէ պէրաբար Շեհր Էմանէթի մեճլիսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

4 քեանունը սանի 99 3—1

Տէրսաատէթ պիտայէթ մահքէմէսի Իմրա տարէսինէտէն կէլէն իլան.

Տէվլէթլու Սուլթանի բաչա հազրէթլերինին Եօվագիմ Միսայիլի վէ սէպզէճի Անկէլի վէ Թէրզի Դէորգա 3 գրթա իլամ մուճիպինճէ տէյնէրի պուլունան մէպալիրը մալիմէնին թէէմինը խաթիֆաը զրմիրնտա միւշարէլէյհ հազրէթլերինին Պապա Հասան Իլմի մահալլէսինտէ Սուլթանի պէյսոգաղընտա քեանին թախմինէն վէ թէրպիէն 2113 զրատան իպարէթ պիր թարաֆը Պապա Հասան Իլմի էֆէնտի թիւրպէսի, սաղ թարաֆը արսաի խալիյէ, արգաաբ պէյլիքճի աթուֆէթլու Նիյազի էֆէնտի հազրէթլերինին գօնաղը, էօնիւ Սուլթանի պէյ ճատէսի իլէ մահտուտ տէրունինտէ էսճարը միւամիրրէ վէ սեպզէվաթը հավի վէ տէրունինտէ պուլընան ախրը վէ արապալրդ մահալի միւթէսնա օլարագ եալընը 3 նուամէրօլու պօսթան մահալի թարիխը իլանտէն իթիպարէն 15 կիւն սոնրա պիլ միւզայէտէ ֆիւրուխթ օլունճաղը Տէրսաատէթ Պիտայէթ իմրա մէմուրիյէթի տարէսինտէն իլան օլունուր։

29 քեան. էվ. 99

ԷՎԳԱՖԸ ՀԻՄՄԱՑՈՒՆ

Վարիսանը ոսմանլի էրուբանդին կէլէն էլան.

Էվգաֆը Հիմմայուն խազինէսի վարիտաթը ուսմանլի իտարէսինտէ պէհէր կիւն միւզայէտէլերի իճրա օլունմագտա օլան աթի իւզ զիքր մահլիւլաթը իչպու 1299 սէնէսի քեանունը էվվէլին 12ինճի բաղար էրթէսի կիւնինտէն իթիպարէն, քեանունը սանինին 26նճի բաղար էրթէսի կիւնինտէ տէկին մահլիւլաթ իտարէսի իլէ մէճլիսը իտարէյէ միւրաճաաթ էյլէմէլերի 3 տէֆա իլան գըլընմըշի. տի վէ մահը մեզքիւրը 26նճի բաղար էրթէսի կիւնինտէն իթիպարէն մահը մեզքիւրը տօգուզունճու բաղար էրթէսի կիւնիւ սաաթ 6տան 10ա գատար հուզուրը նէզարէթտէ միւզայէտէլի ինթիհապէլերի իճրա գըլընրպ վէ էրթէսի սալը կիւնիւ տալի 100տէ 5 վէ տահա զիյատէ զամմ իտիլիր իսէ դապուլ օլունուպ, օնտան սօնրա քէյֆիյէթը թէֆվիզի Պաշը Ալի ճանիպը սամիսինտէն արզ ու իսթիյզան գըլընճաղընտան, զամմ իլէ թալիպ օլանլարրն գըլյմէթը մուխամմէնէնին էօչրինէ միւսավի թէէմին ագչէսինի միւսթասնրպէն իտարէի մեզքիւրէյէ կէլիպ միւզայէտէլերինտէ պուլունմալարը լազըմ կէլէճէկի կինճի տէֆա օլարագ իլան ու իսթար օլունուր։

• • 19 • • 4480 (1) — Իւսկիւտարտա Սիւլէյման աղա մահալլէսինտէ միւճէատէտէն քիչատ օլունան թարիգտէ Սիւլէյման աղա վագֆընտան պէրմուճիպը խարիթա 224 զրա 6 բարմագ պօսթանտան միւֆրէզ պիր գրթա արսաի վագֆիյէ։

• • 18 • • 4500 — Իւսկիւտարտա Սիւլէյման աղա մահալլէսինտէ միւճէատէտէն քիչատ օլունան թարիգտէ Սիւլէյման աղա վագֆընտան պէրմուճիպը խարիթա 172 զրա պօսթանտան միւֆրէզ պիր գրթա արսաի վագֆիյէ։

• • 17 • • 2000 — Սիւլէյմանիյէտէ Թիրեաքի չարշըսը ճատտէսինտէ Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան թէրպիէն 40 զրա արսատա մէպնի շէհրի 60 զրշ. քիրալը պիր պապ պիլա հավա քեարկիր տիւքքեանը սիւլիւս հիսէսի։

• • , • • 13500 — Թօրխանէտէ Սիրքեճի իսկէլէսինտէ պէրմուճիպը խարիթա 90 զրա պիր գրթա արսաի խալիյէ։

• • 19 • • 10560 — Թօրխանէտէ Սօրմակիր մահալլէսինտէ Սօրմակիր ճատտէսինտէ Սուլթան Մահմուտ Խանը Սանի վէ չուհատարը հազրէթը Շեհրիյարի Էշհաճ Հասան էֆէնտի վագֆլարընտան սէնէվի 6000 զրուշ քիրալը տէրունինտէ 3 օտա վէ 2 գուլյէը միւթէմիլ թէրպիէն 10 տէօնիւմ պիր գրթա պօսթան միւքիհնին 9 հիսէսէն պիր հիսէսի իլէ կէտիքը մեզքիւրը 120 սէհիմէն 3 սիլիսա սէհիմ հիսէսի մահալլուլէն վէ տիկէր 10 սէհիմէն 6 սէհիմ վէ պիր սէհիմէն սիլիսան սէհիմ կէտիք միւթէսարրֆիլը իլէ սիլիսա սէհիմ միւք միւթէսարրֆը քէնտի հիսէսլէրինի մահալլ իլէ պէրաբեր ֆիւրուխթ իտէճէքլերի։

• • 1 • • 4000 — Գասրմ բաչատա Քիւչիւք Բիրալի բաչա մահալլէսինտէ չըգմաղ Եէնի մահալլէ սօգաղընտա Պայազիտի Մուսթաֆա աղա վագֆընտան տէրունինտէ 1 գուլյէը միւթէմիլ թէրպիէն վէ թախմինէն 6 գրտէմ 30 զրա պիր գրթա մէնզիլ արսաը։

• • 20 • • 2000 — Անատօլու Գավաղընտա Միհրըշահ Մէհմէտ էֆէնտի մահալլէսինտէ վէ Գալէ ճատտէսինտէ Սուլթան Ապդիլ Համիտ Խան վէ Պէյլր աղա վագֆլարընտան թէրպիէն 76 զրա արսատա մէպնի ֆէվգինտէ 2 օտայը միւթէմիլ 1 պապ պալըգը մաղազասը կէտիկինին նըսֆ հիսէսի իլէ միւքինին պիթինիւ։

• • 10 • • 2500 — Էմիրնէ գասրընտա Նէսուչշահ Սուլթան մահալլէսինտէ Պօսթան սօգաղընտա Նէսուչշահ Սուլթան վագֆընտան թէրպիէն 40 զրա արսատա մէպնի 2 օտա վէ պիր գուլյէ վէ 80 զրա պաղէյի միւթէմիլ ախչապ 1 պապ մէնզիլ։

• • 268 • • 160 — Պապը ճաֆէրի գուրպինտէ Ախի Զէյնէլի մահալլէսինտէ Եումուրթաճրլար ճատտէսինտէ Ախի Զէյնէլի վագֆընտան պիր պապ իրլիքճի տիւքքեանը միւքինին 3 հիսէսէն 1 հիսէսի։

• • 47 վէ 49 • • 3000 — Պէյօղլունտա Շեյխիլ Հարէմ Հասան աղա մահալլէսինտէ Շիշլիխանէ սօգաղընտա Հասան Իրֆա բաչա վագֆընտան թէրպիէն 60 զրա արսատա մէպնի 3 օտա վէ 2 սուֆա վէ միւթէրէք պիրիմա վէ թահթընտա տիւքքեանը միւշթէմիլ ախչապ միւնհէտիմ մէնզիլ վէ տիւքքեանընին նըսֆ հիսէսլէրի։

• • 45 • • 26250 — Էյիպտէ ճամիի քէպիր մահալլէսինտէ Ճամիի քէպիր ճատտէսինտէ էվգաֆ կէտիքճընտան վէ սթիգ Ալի բաչա վագֆընտան թէրպիէն 120 զրա արսատա մէպնի 2 օտա վէ 150 զրա պաղէյի միւթէմիլ 1 պապ ֆուրունը 120 սէհիմ իթիպարը իլէ 45 սէհիմ հիսէսի։

• • 83 վէ 85 • • 11250 — Սիլիվրի գաբուսընտա Արապաճը Պայազիտ մահալլէսինտէ Սիլիվրի գաբուսու ճատտէսինտէ Ազաճաէ Իսմայիլ էֆէնտի վէ Պուտագվատէ Մէհմէտ աղա վագֆլարընտան թէրպիէն 400 զրա արսատա մէպնի 4 օտա վէ 2 սուֆա վէ 2 գուլյէ վէ 2000 զրա պաղէյի միւթէմիլ ախչապ պիր պապ մէնզիլին 3 բուպ հիսէսի։

• • 5 • • 3125 — Եէնի Պաղչէյէ Գարապաշ մահալլէսինտէ Գանը սօգաղընտա Հարէմէյն կէտիքեաթընտան սէնէվի 3500 զրշ. քիրալը տէրունինտէ պիր գուլյէ վէ պիր օտայը միւշթէմիլ թէրպիէն վէ թախմինէն 10000 զրա պէյլիք թարլասը սիմէքլէ մաարուֆ պիր գրթա պօսթանը 40 սէհիմ իթիպարը իլէ պէշ ազճէսի։

• • 1 • • 4333 — Եէնի պաղչէյէ գաղասկէր Մէհմէտ էֆէնտի մահալլէսինտէ Մէհմէտ աղա օսգաղընտա Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան սէնէվի 3500 զրշ. քիրալը տէրունինտէ պիր գուլյէ վէ պիր օտայը միւշթէմիլ թէրպիէն 10000 զրա Եօլ կէշէն պօսթանը սիմէքլէ մաարուֆ պիր գրթա պօսթանը 120 սէհիմ իթիպարը իլէ 7 պուչուգ հիսէսի։

• • 13 • • 90000 — Պէյօղլունտա քեաթիսի Մուսթաֆա Զէյնէպի մահալլէսինտէ Թէլլիհրաֆի սօգաղընտա խան. օտապաչը Մուսթաֆա աղա վագֆընտան օն զրա եիւզիւնտէ վէ 32 զրա տիկէր եիւզիւնտէ վէ օն զրա տէրինիկի օլմագ իւզրէ ճէման պէրմուճիպը խարիթա 300 զրա մուգատտէմա 2 էլեէվմ պիր գրթա արսա։

• • 21 վէ 23 • • 26667 — Թօբխանէտէ Ֆիրուզ աղա մահալլէսինտէ Սըրա սէրվի ճատտէսինտէ զիֆճի էլէհա Իպրահիմ աղա վագֆընտան սէնէվի 6000 զրշ. քիրալը թէրպիէն վէ թախմինէն 150 զրա արսատա մէպնի 6 օտա վէ 2 սուֆա վէ պիր գուլյէ վէ 120 զրա պաղէյի միւշթէմիլ մուգատտէմա 1 պապ մէնզիլ վէ 1 պապ գանվէ տիւքքեանը էլեէվմ պիր պապ մէնզիլին սիլիսա հիսէսի։

• • 19 • • 5000, Պէտէլը միւզայէտէսի 4480 — Իւսկիւտարտա Սիւլէյման աղա մահալլէսինտէ միւճէատէտէն քիչատ օլունան թարիգտէ պէրմուճիպը խարիթա 220 զրա 6 բարմագ պօսթանտան միւֆրէզ պիր գրթա արսաի վագֆիյէ։

• • 100 • • 5000 — Տավուտ բաչատա Հէքիմ օղլու Ալի բաչա ճատտէսինտէ Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան թէրպիէն 30 զրա արսատա մէպնի շէհրի 60 զրշ. քիրալը պիլա հավա միւք մա կէտիք 1 պապ ճամը տիւքքեանը էլեէվմ էսկիճի վէ ճամը տիւքքեանը։

• • 18 • • 3400 — Իւսկիւտարտա Սիւլէյման աղա մահալլէսինտէ միւճէատէտէն քիչատ օլունան թարիգտէ Սիւլէյման աղա վագֆընտան պէրմուճիպը խարիթա 172 զրա պօսթանտան միւֆրէզ պիր գրթա արսաի վագֆիյէ։

• • 10 • • 1500 — Սուլթան Ահմէտ գուրպինտէ Այասօֆիայի սաղիր մահալլէսինտէ Տէմիրճի սօգաղընտա Պաշ-իւս-Սաատ աղասը Հիւսէյին աղա վագֆընտան թէրպիէն 40 զրա արսատա մէպնի տէրունինտէ 1 գուլյէ վէ 90 զրա պաղէյի միւշթէմիլ 1 գրթա մէնզիլ արսաը։

• • 91 • • 250 — Էսքիրնէ գաբուսընտա Հաճի Մուհիդտին մահալլէսինտէ Էսքիրնէ գաբուսը ճատտէսինտէ Մահմուտ չէլեպի վագֆընտան շէհրի 3 զրշ. քիրալը 1 գրթա պէրպէր գանվէսի միւքինին նըսֆ հիսէսի։

(1) Ճիւմլեէրին պաշլարընտա իլք հիզմատա պուլունան բազգամլար մանիւլաթը նիմէրօլարրը վէ թքինճի հիզատաքիլէր գըյմէթը մուխամմէնէլերինի պիլտիրմէքտէ տիրլեր։

Պէյօղլու Պ'տայէթ մահքէմէսի Իմրա մէմուրիյէթինտէն կէլէն իլան.

Էլենգօ գատրնրն սէնէ 300 վէ 118 նուամերօլու իլամ մուճիպինճէ խօճասար էֆ. զիմմէթինտէ մաթլուպը օլան մէպալիրը մալիմէնին թէվֆիյէսի զրմիրնտա, մէտեուռը մուամիլլէյհին Գալաթատա վագը Աղա ճամիի չէրիֆի մահալլէսինտէ Եօղուրթխանէ սօգաղընտա միւքքեարբ 14 նուամերօ իլէ մուրագգամ 1 պապ մէնզիլ արսասընտա միւթէսարրֆի օլտուղու Ներսէֆ հիսէսի չայիասը իչպու իլան թարիխինտէն իթիպարէն 15 կիւն սոնրա պիլ միւզայէտէ ֆիւրուխթ իտիլճէճկի Պէյօղլու Պիտայէթ մահքէմէսի իճրա մէմուրիյէթի ճանիպինտէն իլան օլունուր։

2 քեան. սանի 99

ԱՄԷՐԻԳԱՆ ՕՐԿԱՆԼԱՐԸ

Պու տէֆա Ամերիգանն պիրինճի ֆապրիգասընտան 3 ճէսիմ օրկանլար կէլմիշ օլտրընտան, իսթէյէնլեր եէնի—Ճամիտ 12 նուամերօլու Էճզախանէի էրճիասա միւրաճաաթ իտէպիլիրլեր։

ԻՏԱՐԷԻ ԹՄԱԽՍՈՒՍԷ



ՎԱԲՕՐԼԱՐԸՆԸՆ ՎԱԳԹԸ ՀԱՐԷՖԷԹԼԷՐԻ

Իշպու 1883 Դեկտեմբերին Վինճի բէնճէնպիհ կիւնինտէն իթիպարէն

ԱՏԱՎԱՐ ԹԱՐԻԳԻ
ԵԼԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ

Ադալարդան սապահլարը Բէօքրէյէ ՍՐ. Տէ.

2 40 Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը
3 — Բէկնաֆ, Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը

Բէօքրէյէտէն Ադալար Ճանպրնէ

9 50 Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէկնաֆ
10 45 Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա,

Հավա չէտիա լոսսո վէ Թիրի գար օլտուղու կիւնլէրտէ սապահլարը Պէօյուք Ատատան եալընդզ իլք սէֆէր իճրա օլունճաղը կիպի, քէսբրիւպէն տարի ադշամ իւզրէ սաաթ օն պուչուգտա Պէյուք ատայա դատար եալընդզ պիր սէֆէր իճրա օլունճաղդրը։

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ
Ադալարդան Բէօքրէյէ

3 15 Բէկնաֆ, Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը
8 15 Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը

Բէօքրէյէտէն Ադալար

4 30 Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ
9 30 Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէկնաֆ

ՀԱՑՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ
Իշդէ Հընդարջէրէ քարբարբաա Դարեաաջէ

ԵԼԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ

Բէօքրէյէտէն ՍՐ. Տէ.

3 55 Իզմիտէ կիտէն գաթ. Նօ. 2
6 — Պիլա թէսատիֆ
9 — Իզմիտէ կիտէն 4
11 10 Բէկնոյէ կիտէն 6

Հէյտար Բաշատան

4 25 Բէկնաֆքէն կէլէն գթ. Նօ. 5
6 55 Իզմիտէն կէլէն 3
9 50 Պիլա թէսատիֆ
11 35 Իզմիտէն կէլէն 7

ԳԱՏԸ ԲԷՕԳ ԹԱՐԻԳԻ

ԵԼԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ Բէօքրէյէտէն ՍՐ. Տէ.	ԵԼԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ Գարբէյէտէն ՍՐ. Տէ.	ԲԱԶԱՐ ՍԷՖԷՐԼԷՐԻ Բէօքրէյէտէն ՍՐ. Տէ.	ԲԱԶԱՐ ՍԷՖԷՐԼԷՐԻ Գարբէյէտէն ՍՐ. Տէ.
— —	— —	— —	— —
2 45	2 45	2 45	2 45
3 50	3 50	3 50	3 50
4 15	4 15	4 15	4 15
5 —	5 —	5 —	5 —
5 45	5 45	6 —	6 —
9 15	9 10	9 —	9 —
10 —	10 —	10 —	10 —
10 45	10 50	11 —	11 —
11 50	11 20	12 —	12 —
12 —	12	— —	— —
— —	— —	— —	—

ՄԱԳՐԻԲԻՅՈ ԹԱՐԻԳԻ
ԵԼԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ

Մարբրէյէտէն Բէօքրէյէ Սաբահ

3 50 Մագրիբէյ, Սամաթիա

Ադշամ Բէօքրէյէտէն

11 15 Սամաթիա, Մագրիբէյ *

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ
Մարբրէյէտէն Բէօքրէյէ Սաբահ

2 45 Մագրիբէյ, Սամաթիա

Բէօքրէյէտէն Մարբրէյէյնէ Ադշամ

11 — Սամաթիա, Մագրիբէյ

* Իշպու սէֆէր ֆաւրթունա օլտրը կիւնէրտէ պիր չէրեէք էվվել իճրա օլունճաղ տրը։

Բէօքրիւ վէ իսկէլէ մէմուրլերի այնէն պիլէթ ալուպ պիլէթ էէրինէ բարա ալմալարը քիւլլէնմէնու տրը, միւթէճասիրլերի պէր մուճիպը Ջալմաթ չէտիտէն մէսուլ տրը։ Պինանէն ալլյհ վարօրա բաքիպ օլան գէվաբլէր ավանթլերինտէ ագիմլերինտէ պիլեէթլերինի իսկէլէտէն այմալարը վէ հինը քէօրրիւտէն ագիմլերինտէ Գասը գարէտի իսկէլէսինտէն վարօրա կիրէճէք օլանլար պիլեթլերինի մէզքիւր Գասրքէօյ իսկէլէսինտէն մասատա տիկէր իսկէլէլերտէն բաքիպ օլանլար վարօրլար տէրունին տէպիլեթլերինի այմալարը միւթէրճասը

Ագշամարը քէօրրիւտէն սաաթ 9,45տէ Ատալարա վէ սաաթ 11,30 վէ 12տէ Գասրքէպիհնէ հարաքեթ իտէն վարօրլարա ճիւրմի պէօյուք վէ եօլճուլարը իլամ իտէր տէրէճէտէ օլան եիւք վէ եէնա գասրէ օլունմայաճագ տրը։

Թէհլիքէլտէն հազեր օլունմագ իչին տիման օլտրը գէման հէր վարօվ պուլընտրը նօթատատթէվազգանէֆ իտէճէկի կիպի, պարա վէ ֆուրթունա միւ. նասեպ։ Թէհլի պու սէֆէրլեր իճրա օլունմագ իսէ, պու պասպտ եօլճուլարընա պիր շէյ սէգդիմէյէ հազարտր օլտմայաճագ տրը։

HUILE DE HOGG

ՄՕՐԻՒ ՉԿԱՆ ԲՆԱԿԱՆ ԻՒՂ

Որոյ ազդուութիւնն հաստատուած է 25 ամեայ՝ տարիներու փորձով հետևեալ հիւանդութեանց համար. կուրծքի հիւանդութիւն, թոքախտ, թոքաբորբ, ցիր հիւանդութիւն, հաբուլս, յամառ հազ, խրոյ, աշալին զեղձերու ուռուցիկներ. մորթի հիւանդութիւնք, սրբուն, սպիտակ դաշտան, ընդհանուր տարութիւն և այլն. նաև տկար և փափկակազմ տղաքները զօրացնելու համար շատ դիւրաւ կը խմուի։

Զգուշանալու է սովորական իւղերէն և մանաւանդ անոնցմէ որ շահապետական նպատակներով բնական իւղերու տեղ և իբրև թանոնցմէ աւելի ազդութիւն և ախորժ համ տալու համար շինուած են։ Այն իւղերն ուրիշբանի չեն ճառայեր բայց միայն ստամոքսը ընդդունայն շրդռելու և հոգնեցնելու. երբեմն շատ վտանգաւոր ևս կրնան ըլլալ։

Բնական և զուտ ձկան իւղ գտնելու ապահովութեան համար պէտք է գտնել ՀՕԳԻ ԻՒՂԸ, որ եռանկիւնի շշերով կը ծախուի։ Պահանջել հօգի անունը և Բարիզի բժշկական Ակադեմիան քիմիական զորձոց գլուխ Պ. Լասուէօրի վկայութիւնը որ իւրաքանչիւր շշի էթիկէթին վրայ կը գտնուի։ Տէլլա Սուտայի և այլ Պոլսոյ համբաւաւոր դեղավաճառաց քովի կը գտնուի։

1883 տարւոյ յունուար 1 էն սկսեալ հօգի մորիւ ձկան բնական իւղի շշերուն էթիքէթներուն վրայ Գաղիոյ կառաւարութեան դիտ պիտի գտնուի ուրեմն այս մասին ուշադրու՛ թիւն դրեցէք։

զրօճարանի նշանը։ ընդերուէ։

Hogg

Թիւրքիա իչիւն ումումի տէբօղիթ՝ Տէրսաատէթ լժտէ Ժ. Պ. Տաւլիճիօ մաղազասընտա։

ԱՍԼԼ ՍԻՆՃԷՐ ՌՈԹՈՒԼԻՆՏԷ ՏԻՊԻԾ ՄԱՔԻՆԱՍԸ

Նիւ-Եորգտաքի Սինճր Ֆապրիգասը մամուլթընտան օլան իչպու տիքիչ՝ մաքինասը բէք միւքէմմէլ օլուպ հէրքէս մէզքիւր մարդի այը արամագտա, վէ պունա խսպաթ՝ կէշէն սէնէ է արբմ միլեօնտան պիյատէ սաթըլմըշ օրմասը պուլու՝ ամագտա արը։ Ասլ Սինճըր ուսուլինտէքի տիքիչ մ աքինասընին գօլը իւզերինտէ գիքր օլունան ֆապրի գանը խմի իլէ, գօլըն եան թարաֆընտա վէ այայ ըն պասըլաճագ եէրինտէ տէ մէզքիւր ֆապրիգանին մարգասը վար արը։

Պու մաքինալար՝ քէֆիլէթը գավիյէ թահթընտա օլարագ հաֆթատա 25 զրշ. թէէտիսէսիլէ տէ սաթըն ալընա պիլիր։

Ժ. ՆԷՑԼԻՆԳԵՐ
Սթամպոլտա Եէնի Ճամիտէ Նօ. 24,
Պէյօղլունտա Խրիսթաքի չարշըսընտա Նօ. 12

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԶԱԶ ԱՆՏՕՆ ՍԱԳԱԵԱՆ